



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

91(566)
U-16

~~Wheatland~~
Wheatland - 5644-38
W.D.

21520

91(56.6) 4

7-16

18 NOV 2011

ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԻՆ

ԳԱՂԱՏԻՑ

ԱՅՅԵԼԻՔԻՐԵԱԾԻ

ՆԱԹԱՆԵԱՆ ՊՈԼՈ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Գ. ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

1004
18422



Կ. ՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԱՐԵԱՆ

ՄԵՐՁԱՆ ԶԱՐԵԼ

(4873)(



ՅԱՌԱՋԱԲԱՆ



Ամենապատիւ Արքազան Պատրիարք
 Հօր կոնդակաւ և Ազգային կեդրոնական
 Խառն Ժողովոյ որոշմամբ, Գաղափոյ
 Ընդհանուր վիճակաց քննիչ և այցելու ու
 բոշուեցանք. այն պաշտօնով 1872 օդու
 տոս 4 ին Կ. Պօլսէն ուղկորելով օգոստոս
 16 ին հասանք ՚ի Սիվրի Հիսար. հոն՝ Պատ
 րիարքարանէն մեզ յանձնած պաշտօնը
 փոփին կատարելէն ետքը՝ Սեպտ. 12 ին
 մեր բուն պաշտօնատեղին ՚ի Գաղափա
 հասանք: Գաղափոյ թեմերուն սկսած
 էի այցելել և պաշտօնս կատարել սա-
 կայն Պօլիս վերագառնալու հարկ լինե-
 լով չկարողացայ բոլոր թեմերուն այցե-
 լութիւն բնել. ուստի այս պատճառու
 Գաղափոյ Ընդհանուր վիճակաց վրայ
 ժի պիտի կրնամ լիովին առկեկոթիւն
 տալ, այլ միայն չորս վիճակոց. այսին-
 քըն՝ Գաղափոյ, Սուանօղու, Նալլընա-
 նի և Աֆիօն-Գարանիուրի վրայօք. և

ահա 'ի գեր առնելով քաղաքաց դիրքը,
 ժողովրդոց թիւը, բնաւորութիւնը, սո-
 վորութիւնը, ընկերական ընթացքը, նիւ
 թական և բարոյական կացութիւնը և
 ուրիշ ազգաց հետ ունեցած յարաբերու-
 թիւնն են. են. սոյն վոքրիկ տետրակո
 պարզ և ընտանի ոճով տպագրութեամբ
 'ի լոյս կ'ընծայեմ. Հարկ կը համարիմ
 նաև յիշեցնելոր դործոյս մէջ վիճակացոյց
 մ'ալ դրած եմ, որ բովանդակ Գաղատիոյ
 վիճակը կը ներկայացնէ, և Գաղատիա-
 յէն ունեցած ժամական հեռաւորութիւ-
 նը կը ցուցնէ. Կը յուսամ որ սոյն Գ. եր-
 կասիրութիւնս ևս մեծարդոյ ընթերցո-
 ղաց ներողամտութեանն ու քաջալերու-
 թեանը կ'արժանանայ, որով և ես սոյնէն
 խրախուսելով ուրիշ վիճակներու տեղա-
 գրեր ևս տպագրելու քաջալերութիւնը
 կ'ստանամ:

Անձնուէք

Պողոս Վարդապետ
 Նաթանեան

1875 Յուլիս 12

ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ԸՆԴԱՆՈՒԲ Վ. Ա. ԿԻՆ

ԳԱՂԱՏԻՈՅ

ԳԱՂԱՏԻԱ.*

Արեկոմիդայէն կարաւանով վաթ-
 սուն ժամ, իսկ թղթատարով երեսուն
 և վեց ժամ տեղողութեամբ փոքր Ա. սիօյ
 Արեկեան Հարաւային կողմը, կաղա-
 մախեաց և ուռենեաց ծառատունկերով
 զարդարուած, ընդարձակ դաշտի մը ե-
 զերք մէկ քանի բլրակներու մէջ բարձ-
 րաբերձ լեռան մը ճակատ եռանկիւնա-
 ձի. դրիւք հաստատուած՝ անշուք քա-
 ղաք մը է. սոյն քաղաքը ասկէ իբր յի-
 սուն տարի յառաջ լայնանիստ պարիսպ-

* Գաղատիան՝ Յանարին Դալաթիա քառե
 է, որ Գաղացի նշանակութիւնը ունի:

(6)(

ներով շրջապատուած է եղեր , որոնք
հետզհետէ քայքոյուելով՝ այժմ բոլորո-
վին կօրծանած և հիմնայատակ եղած
են , միայն չորս կողմի դռներուն տե-
ղերը կը կենայ , և անցորդք նոյն քըռ-
ներէն կ'երթենելեն , զանսնք Կեսարիոյ ,
Զանկըրի , Գօնեայի և Պօլոյ դրունք
կանուանեն . սակայն , բաց ՚ի յիշեալ
կօրծանեալ բերդէն՝ քաղաքին դադաթը-
առառամբներէ բարձրացած ուրիշ զար-
մանալի բնական բերդ մ'ալ կայ , որուն
վրայ հիմնալի քարայրներ կան և միան-
գամայն դաշտային վայրեր , նաև բոլոր-
տիքը ամրակառոյց պարիսպներ շինուած
ըլլալով մէկ քանի ալ դռներ ունի , թէ-
պէտև քարերուն վրայ ՚ի հնուց փորուած
բազում զբեր կային՝ լատիներէն լեզուաւ
որն որ հետամուտ ըլլալով Պաղպացիէ
մը տեղեկացայ թէ՝ յիշեալ բնական բեր-
դը Յունաց կուապաշտութեան ժամանա-
կէ մնացած է եղեր . և թէ Պաղպացիք
Եւրոպոյէն մեծ բանակ մը կազմելով
այն առեն Պաղպատիոյ բնակչաց վրայ ար-

(7)(

շաւաճ և մեծ յաղթութիւններ են ը-
րած , որով կը կազուի եղեր երբեմն Պաղ-
պատիա—Յոհնք , բայց ժամանակաց հնու-
թեամբը ըստեր է Պաղպատիա , ահա յի-
շեալ գրոյն խմասը . Պաղպատիոյ սոյն բը-
նական բերդը յիրաւի խիստ զարմանալի
տեսարան մը կը ներկայացնէ մարդուս
աչքին , ո՞վ բնութիւն , ինչ մեծ գոր-
ծեր ունիս , որով մարդկային Ազգի զար-
մանաց մէջ կը թողուս : Յիշեալ քաղա-
քին առաջները ըստ բաւականին պար-
տէլներով և անպտող ծառերով զար-
դարուած են , և ունի օճապտոյտ սուսու-
ակներ , որ տեղացի ամէն Ազգի կա-
նայք սովորութիւն ըրած են իրենց լուաց-
քը ամառ և ձմեռ հոն ընել . որոց լը-
ւացման եղանակը պիտի նկարագրեմ
՚ի ստորև : Պաղպատիա քաղաքին դիբըը
արդարեւ շատ հետաքրքրաշարժ է , օդն
և ջաւրը պատակար , սակայն ու զողը քա-
ղաքէն քիշ մը հետու (ելմա տաղը) ըս-
տած տեղէն կրնոյ ջուր բերել տալ որ
խիստ ազնիւ ջուր մ'ունի . կայ իւր

(8)

մէջ եօթն հազար տան չափ Հայ, Յոյն,
Տաճիկ և Հրեայ Ազգերէ բաղկացեալ:

Հայք՝ հարիւր քառասուն տունէ
բաղկացեալ առանձին թաղովմը Պապա-
կան Հայոց հետ խառն կը բնակին, ա-
սոնց թիւը համեմատական հաշուով եօ-
թըն հարիւրի կը համնի, որք առ հա-
սարակ տգէտ են. խօսակցութիւննին
տաճկերէն ըլլալով՝ հայերէն երբէք չեն
զիտեր, և իրարու միշտ պաղ արեամբ
կը նային, վասն զի Ա.զի զդացում չէ
մնացեր. ըստ այսմ իրենց մէջ եղբայրա-
կան սէր և միութիւն երբէք չլայ ըսեմ
նէ չեմ սիսակիր. մեծագոյն մասամբ
աղքատ են և հարուստք սակաւաթիւ.
աղքատ մասը իր օրապահիկը միշտ քրտ-
նալից աշխատութեամբ ձեռք բերելու
կը ճգնին, իսկ հարուստք իրենց դեղնո-
րակ ուկւոյն քանակութիւնը ընդարձա-
կելու կաշխատին. աղքատը միշտ մէկքա-
նի երեւելեաց ոտքին տակ կոխան եղած
է, մանաւանդ հանքածանօթ անձի մը
զոր չուվեցի յականէ յանուանէ նշանա-

(9)

կել: Այս անձը կառավարութեան դու-
ռը ժողովոյ անդամ ըլլալով՝ իւր հաճու-
յիցը կը ծառայեցնէ միշտ հասարակու-
թիւնը, և շթողուր երբէք որ ազատ
գործն և ազատ խօսին. երբ ժողովը
դին մէկը իրեն վերաբերեալ ինդրոյ մը
համար անոր ներկայանայ, քաղցր ժը-
պիտներ ցոյց տալով կը խօստանայ անոր
գործը կատարել և վերջը բարորովին ան
տարրեր կը կենայ: Ամենէն առաւել
ցաւալին աս է որ, Ա.զին ցաւ, նեղու-
թիւն, տառապանք, անիրաւութիւն և
զրկանք պատճառողները օտար Ա.զի-
բէ աւելի այսպիսի Ա.զաւէր իշխաննե-
րըն եղած են:

Գաղատից Հայազգի ծերունեաց
պատմութենէն իմացայ որ, Լուսաւորչա-
կան Հայոց տուները ասկէ իրը վամբսուն
տարի առաջ հազար հինգ հարիւրի չափ
կենէ եղեք, և նոյն ատենէ մնացած
եօթը փայտաշէն եկեղեցի ունեցեր են.
որոց անուանքն են Սուրբ Նշան, Սուրբ
Սարդիս, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Կղե-

մէս, կամ որ նոյնն է Ա. Խաչ. Ա.
Կուսաւորիչ, Քառասուն մանկունք Ա.
Հոգի, բայց ժամանակին բռնութիւնը
հարիւր քառասուն տան իջեցուցեր է. և
այժմ վերպիշեալ եօթն եկեղեցիներէն
երեքը միայն կայ. իսկ միւս չորսը՝ որը
հիմնայատակ եղած իւր նախկին պայ-
ծառութեան ազօտ մէկ նշանակը թու-
զուցածէ, որը անբաններու բնակարան
եղած՝ և որն ալ Պապական Հայոց բռնու-
թեան տակ նուռաճեալ, մնացեալ երեք
Եկեղեցիներէն ալ միայն երկուքը կը-
բացուին այժմ, որոց մի Եկեղեցին է
Ա. Նշան ուր ըստ բաւականին ար-
ժաթեղէն Ա. անօթներ կը դանուին, և
ունի մէկ Քահանայ, Արժանապատիւ-
Տ. Յարութիւն անուամբ, որ երեխն ա-
ռեւրով ալ կ'զբաղի. իսկ միւս Եկեղե-
ցին Ա. Խաչն է կառուցեալ մասնաւոր
քերգի մը մէջ, որուն արևմտեան կող-
մը Ա. Կղեմայ Հայրապետին գերեղ-
մանն ըկալով երբեմն Պապական Հայեր
ալ կը յաճախեն ուխու ընելու սոյն գե-

րեզմանին վրայ գեղեցիկ չէնքով գմբէթ
մը կայ, և բոլորտիքը երկաթեայ գե-
ղեցիկ վանդակիներով շրջապատուած,
բայց աստի սոյն Եկեղեցւոյն մէջ ուրիշ
որբոց գերեզմաններ ալ կան :

Պապատիւ Ա.զգայինք ունին նաև
վանատուն մը երեք սենեկէ բաղկաց-
եալ, ուր գտնուող Գեր. Առաջնորդները
վանքէն քաղաք դալու ժամանակ հօն-
կը բնակին եղեր. ինչպէս որ մեզի ալ
պատահեցաւ, բայց յետին պանդոկ մը
լսու է քան զվանատունն . յիշեալ յար-
կին մէջ լոկ անուամբ դպրոցմալ կայ
որ միայն ձմեռները կը բացուի, ուր ե-
րեսուն տղայի չափ աշակերտք ըլլալով,
մասնաւոր մանկավարժի մը ձեռօք հա-
սարակ ընթերցանութեան կը պարագին.
իսկ իդական սեռի դպրոց՝ ոչ գոյ, Ե-
կեղեցին յիսուն վաթուն հազար զրոշէ
բաղկացեալ գումար մը ունի, որ սյլե-
այլ անձանց տոկոսով տրուած է, որով
միայն գալուցը կը հոգացուի; Պապատիւ
թէն գաւառագլուխ սակայն Հայոց թիւ-

ւը սակաւ ըլլալուն անյարմաք գատեցինք հոն գաւառական ժողով կազմել . միայն ըստ օրինի Սահմանադրութեան վեց անձերէ բազկացեալ թագական խորհուրդ մը կազմեցինք :

Գաղատիոյ Ազգայինք՝ ըստ պատմութեան ծերունի մարդկանց , Պարսկաստանի կողմերէն երեք հարիւր յիսուն տարուան չափ գաղթած կը թուին :

Յոյնք չորս հարիւր տունէ բազկացեալ առանձին թաղ մը կը կազմեն , որոց թիւը համեմատական հաշուով երկու հազարի կը հանի , իրենց մէջ յառաջադիմութեան մըում և Ազգային պատոյ նախանձախնդրութիւն կայ : ունին մի քանի պատուական Եկեղեցիներ հանդերձ Քահանայիք , և միանդամայն նորաշէն հոյակապ երկսեռ դպրոցներ որոց մէջ ըստ քառականին աշակերտք և աշակերտուհիք կը գաստիաբակուին ուսումնական Յոյնք գաստուաց ձեռք . թէպէտե Յոյնք ևս առ հասարակ Տաճերէն կը խօսին , բայց իրենց անխօնի

աշխատոթեամբ և դպրոցաց շնորհիւ կորսնցուցած մայրենի Եղունին սկսած են այժմ ձեռք բերել . Յոյնք մեծաւ մասամբ հարուստ են և վաճառականութեան կը պարապին և աղքատք սակաւթիւ :

Հրեայք քառասուն տունէ բազկացեալ առանձին թաղի մը մէջ կը բնակին և ընդամենը երկու հարիւր բնակիչ կը հաշուին . իրենց մայրենի Եղունի կորսնցուցած չեն երբէք , և ունին Արնակոկայ մը :

Պապական Հայք՝ հազար ինը հարիւր տունէ բազկացեալ առանձին մեծ թաղ մը կը կազմեն : որոց թիւը համեմատական հաշուով ինը հազար հինգ հարիւրի կը հանի . մէկ քանի վայսաշէն Եկեղեցիներ ունին և քառասունի չոփ ալ կը եր : Մեր ծերունի Ազգայնոց պատմութենին տեղեկացայ որ տուիէ իրը վաթուն կամ եօթանատուն տարի առաջ Պապական Հայերը սակաւոթիւ ըլլալով ոչ Եկեղեցի և ոչ Պապոց ունին

(14)

եղեր, և նպան ժամանակի բռնութեան
համար իրենց կղերը քուրձի մը մէջ
գնելով ուսերնին առած դադանի տունէ
տուն տանիւ և պատարագ ընել կուտան
եղեր . սակայն այժմ կը տեհմուի թէ՝
որչափ բազմացած են մեր անտարբեռ
բռնութեամբը :

Պատական Հայք՝ իրենց յատկա-
ցեալ բարեկարգ դպրոցներն ունին հան-
գերձ իդական սեռի վերաբերեալ մաս-
նաւոր դպրոցով մը , որոց մէջ կղերը
հետեւալ դասերը կ'աւանդեն . Հայկա-
բանութիւն , Գաղղիաբանութիւն , Տաճ-
կերէն , Թուադիսութիւն , Աստուածա-
բանութիւն և այլն . և ասեղնագործու-
թիւն Սշակերտուհեաց համար . Գաղա-
տիոյ Պատական Հայք ևս առ հասարակ
Տաճկերէն կը խօսին , Հայերէն երբէք
չեն գիտեր բաց ՚ի յիշեալ կղերներէն .
սակայն կղերք իրենց անվայել ընթաց-
քովն անպատիւ եղած են իրենց ժողո-
վրդոց առջեւ . և ժողովուրդներէն շա-
տերը պատուիրած են իրենց կղերաց ,

(15)

որպէս զի բնաւ ոտք չկոխեն իրենց
տունը . վասն զի օր ըստ օրէ տեսակ
տեսակ խայտառակութիւննին յայտնուեւ
լու վրայ է : Գաղատիոյ Պատական ժո-
ղովրդոց մեծագոյն մասը գոլէ ճցւոց տե-
սակէն ըլլալով խիստ Պատամոլ են և քիչ
կը գանուտին Սքեմեանք , այն ալ գաղա-
նի կերպով . մեծաւ մասամբ հարուստ
են , և աղքատք սակաւաթիւ . ամենա-
վատ սովորութիւն մ'ալ ունին . որ ամեն
տարի ապուխտ շինելու համար կովել
կառնեն և կը մորթեն . որոց մէջ երբն .
մըն յզի պատահելով չին թողուր որ ծնի
այլ կը մըրթեն և փորուն մէջ եղած
հորթը երբեմն ողջ երբեմն մեռեալ վի-
ճակի մէջ կը հանեն կու տեն : Իրենց
մուսուլուսկան կացութիւնն ալ յետին
խեղճութեան մէջ է , արական սեռը
բոլորովին տգէտ և միանգամայն նախա
պաշարեալ են , և իրենց կանանց հզօր
ազգեցութեան տակ ճնշեալ որոնք ընդ-
հանրապէս համարձակ են . Տաճկերէն
Տաճկեր՝ չորս հակար հինգ հարիւր

քսան տունէ բաղկացեալ առանձին մեծ
թաղ մը կը կաղմեն . որոց թիւը համես-
մատական հաշուով քսան և երկու հա-
զարի կը հասնի . ասոնք Հայոց և ուրիշ
Ազգաց հետ սիրով կը վարուին , բայց
խիստ տգէտ են . ունին եօթանասունի
չափ մեծ և փոքր մղկիթներ , քառա-
սունէն աւելի դասարաններ (Նորբեռ) , ո-
րոնք՝ յետադէմ վիճակի մէջ են . ա-
սոնցմէ զատ կայ նաև Շիշտիէ անուամբ
արքունի դպրոց օը նոյնպէս անբարե-
կարդ :

Գաղատիոյ մէջ կայ կառավարու-
թեան դուռ մը խիստ մեծացէն . ուր
կը ընակի կռւսակալը հանդերձ իւր զի-
նուորներովը . և տպարան մ'ալ կայ ա-
նոր մէջ . որ պէտք եղած լուրերը ամեն
ատեն կը հատարակուի տաճկերէն տա-
ռերով լրազրոյ մը միջոցաւ : Այսն քա-
զարին մէջ երեք հաղարի չափ խանութ-
նէրէ բաղկացեալ մեծ շուկայ մը կայ և
մէկ ալ (պէտքորէն) :

Գաղատիոյ դլխաւոր բերքն է շալի .

թիֆտիկ , բուրդ , ճէհըի , քիթրէ , ցոր-
եան , գուրպայ զոր խիստ գեղեցիկ կը-
շինեն թիֆտիկէ և ծանր դնով կը վա-
ճառեն , քէօք պօյա , ոօֆ և գեղեցիկ
անուշահամ մրգեղէններ :

Գաղատիոյ տուները ընդհանրապէս
փայտաշէն են և կղմինտրով ծածկուած
երեւլի հարստաց տուները մեծ և դե-
ղեցիկ են . բայց փողոցները նեղ , մթին,
անմաքուր և տձեւ են , ու ելիւէշներ շատ
ունին . փողոցներուն անմաքրութեանը
պատճառաւ օդը խիստ ապականեալ է ,
որուն համար ընակիչը ընդհանրապէս
սովորութիւն բրած են ամեն տարի հան-
դերձ ընտանեօք վեց ամիս շարունակ
գաղթել իրենց այգիները ՚ի զդուշութիւն
իւրեանց առողջութեան :

Սոյն քաղաքի Հայոց , Յունաց և
Պապական Հայոց կանայք խիստ պճնա-
սէր են , և ամենուն զդեստն ալ միօրի-
նակ է այսին ըն մալոքօֆով շրջագդեսա
դլրւխնին մէ , մէկ սպիտակ առանձ ա-
ռած , և ոսքերնին փօմին հազար ամ-



պէս վողոց կելնեն, Ասոնք ամառնային
եղանակի մէջ գաշտերը կանաչներու
վրայ , այդ իներու մէջ, կուտեն կը խմեն և
իրենց օրերը զեղաստեամբ կանցնեն ,
երբ ձմեռը կը մօտենայ այս ատեն ի-
րենց բնակարանը վերադառնալով՝ կոկո-
ռին ձմեռուան համար պատրաստովին
հսդալ , ձմեռուան եղանակին մէջ ալ
երկար դիշերները գուարճով թեամբ ան-
ցունելու համար իրարու տուն յաճախելու
սովորութիւնը ունին, Գաղատիոյ մէջ թո-
նիրի դրսածով թիւնը ընդհանուր եղած է,
ձմեռները ամեն ազգի տուն մէջ մէկ շար-
ժական թանիր պիտի գտնուի անշուշտ ,
որպէս զի այցելու եկած տաեն անոր
բոլորտիքը շարուելով սիկարանին վառած
գատարկաբանութիւնն ընեն . սոյն իրա-
րու ըրած այցելովինը մէկ համառօտ
նկարագրութիւնը կատարեմ ընել ՚ի ծանօ-
թութիւն տիրելի ընթերցովաց :

Առաջին անգամ երբ գրացիներէ
կամ բարեկամներէ ունանք գիշեր առեն
մէկու մը տռւն այցելութեան երթան ,

անոր կըսուի (օնուրմանը) այս այցելու-
թեան միջոցին երբ սակաւիկ ինչ կը-
նստին, իսկոյն տան օրիորդը սիկարան
մէծ պնակով կը հրամցունէ եկող այ-
ցելուին , այս սովորութիւնը Պապական
Հայոց մէջ յաճախ կը պատահի , վասն
դի՛ օրէնք մը եղած է իրենց մէջ՝ որ
վայրկեանը անգամ մը սիկարա հը-
րամցունեն . քիչ մը կենալէն ետքընոյն
օրիորդը կսկսի գարձեալ եկած այցելուն
պատուել սեխի կուտալ որ շատ յարգիէ
Գաղատիոյ մէջ և ամեն տուն անպատ-
ճառ պիտի գտնուի , այս միջոցին սիկա-
րաները շարունակելի կ'ըլլայ, յետ այնո-
րիկ պատուական օդին տաեան գալով
կսկսին արք և կանայք ըմպել և արքե-
նուլ գարձեալ շարունակութեամբ սիկա-
րայից . և ապա ազգի ազգի մրգեղն-
ներով և ուտելի քններով զուտք ճանալէն
ետքը՝ ժամանակ եօթնի կամ ութի առեննե-
րը կը պատրաստուին տներնին վերա-
դառնաւ փոխադարձ այցելութեան հրա-
ւիրելով գտանուտերն երթալու առեն

այցելուն (էտլէն սառւընչւըլոն) կըսէ , տա-
նուտէրն ալ (ինէ իւլուտ + օլոն) պատասխա-
նելով իրարմէ կը բաժնուին : Գանք
լուացման կերպը պատմելու , զոր վերը
խոստացանք : Երբ լուազք ունենան՝ նոյն
օրը թէ ամսու ըլլայ թէ ձմեռ , աւա-
նակի մը վրայ կը բեռցնեն լաթերնին ,
խալիիննին մեծկակ փայտ մը որուն (թո-
հան անոնք հուրոն) և ուրիշ փայտ մ'ալ ,
կերթան առուներու եղերքը , կը տես-
նես որ մէկ քանի հարիւր լուազք ընող
կիւեր կան , և յիշեալ թոգաճներուն
մէկը կ'ելնէ մէկը կ'իջնէ , այնքան կը-
զարնեն լաթին , որ մաքրուել վիս օդուտ
մը մատակարարելէ աւելի՝ վասս կը պատ-
ճառէ , վասն զի շապիկ մը եթէ տարի
մը պիտի դիմանար , սոյն եղանակաւ
երեք չորս ամսուան մէջ իսկոյն կտոր
կտոր կ'ըլլայ . թոգաճ երուն և իրենց
կոիւներուն ձայները բաւական մարդու
զլուխ ցաւցնելին վերջը՝ երբեմն ալ թո-
գաճով իրարու գլուխ կը պատռեն , խալ-
իիննին մէջ լաթ խառնելու համար երկար

փայտ մ'ալ ունին , զոր (էտլէն էօնաց) կա-
նուանեն . այսպիսի արտառոց սովորու-
թիւննին և գործերնին խիստ շատ է ,
բայց ամենը հոս յիշելու զանց կընեմ
ձանձրութիւն չ'տալու համար : Ընդհան-
րապէս մէկ գէշ սովորութիւն մ'ալ ունին
որ իրենց մարդկային ընկերականու-
թեան պատիւ չ'թերեր , այսինքն՝ հիւանդ
միսիթարել չեն գիտեր , և կը վախնան
մօտենալու անոր , ինչպէս որ ինձ ևս
հիւանդութիւն պատահելով նոյնը փոր-
ձառութեամբ տեսայ . սոյն միջացին որ
ամբողջ երեք ամիս անկողնոյ ծառայեցի
և ոչ մէկը քովս կուգար և կը միսիթա-
րէր զիս , վասն զի իրենց սովորութենէն
դուրս է եղեր . մէկ քանի տունէ բազ-
կացեալ պանդուխտ բարեպաշտ Հայեր
կային Տէրէնտէցի և Կիւրիւնցի , միայն
անոնք կուզային առ իս 'ի տես և 'ի
միսիթարութիւն . ասոնցմէ մեծ . Շամիլ-
եանք բարեսիրտ դերդաստանը տեսնե-
լով մեր թշուառութիւնը , կարեկցարար
զթալով մեր վրայ , և զմեզ իւր տունը

տանելով խնամեց ամենայն զգուշութեամբ, անմոռանալի է սրաբո մէջ սոյն անձին առ իս ցոյց տուած քարեսրառը թիւնը՝ որուն պարտիմ միշտ աղօթող ըլլալ իւր անդին կենաց . եթէ յոյս Գաղատացոց վրայ դնէի՝ թիրես հիւանդութիւնս ծանրակիւ հետեանք մը ունենար:

Գաղատիոյ Հիւսիսային կողմը մէկ քառորդ հեռաւորութեամբ յանուն Ա. Ա. սոււածածնայ կառուցեալ վանք մը կայ , որ Առասաւորչական Հայոց Ա. զգացին սեպհականութիւններէն մինէ , սոյն վանքին դիրքը դաշտային և օդը վատառողջ է , ունի երեք դուռ , մինն ուխտաւորաց , մին միաբանից և միւսը ոչխտարաց . ունի իւր մէջ քսան և չորս սենեակ , որոց հինգը միաբանից յատկացեալ է , և միւս տպան և ինը ուխտաւորաց : Ա. յս վանքը իւր բոլորտիքը շրջապատուած պատեր չաւնի , միայն արևելեան կողմը կան Յունաց և Հայոց դերեզմաններ , որ երբեմն երբեմն հոն կը տանին ննջեցեանին թաղելու կայ Առաջնորդարան

մը ևս բաւական ընդարձակ Եկեղեցին գմբէթայտրկ գեղեցիկ յօրինուածք մը ունի , որուն մէջ հինգ խորան կայ : մէշ կը արևելեան կողմը պատուական ոսկեզօծ խոչկալով որ Աւագ խորան կըսաւի . և միւս չորսն ևս երկիրւքը Աւագ խորանին աջ կողմն է և երկուքը ձախ կողմը : Եէնքը փառաւոր հոյակապ հքարուեից է միջակ մեծութեամբ . վերանատուն չունի , և դուռը փոքրիկ է , հիմնարկութեան թուականը անյայտ է . թէակտ և շատ հարցաքննութիւնն ըրի , սակայն որոշ տեղեկութիւն մը չկրցի ստանալ . բայց կը թուի որ՝ Պօղօս առաքելոյն կառուցեալ մատուաններէն մինըլլայ , ինչպէս որ նոյնը աւանդեցին մեզ պատմութեամբ : Եկեղեցւոյ գուրսը միծ և պատուական գաւիթ մը կայ , տեսակ տեսակ սքանչելի պատկերներով զարդարուած . որ ունի մէծ գուռ մը , և պատուհանները գեղեցիկ վանդակներով պարածած կեալ արդեամբ Տօնէլեանի կերտուած , Եկեղեցւոյ կից կայ փաքքիկ

փայտաշէն զանդակատուն մը . այժմ
տեղւոյն երևելի Ա.զգայնոց մէկը ինք իր
գլխուն սկսեր էր վահքի քսակէն նորէն
զանդակատուն մը շինել տալ հանդերձ
մէկ քանի ուխտաւորաց սենեակներով :
Եկեղեցւոյ Սուրբ անօթները , գաւա-
զանները և ծանրադին զգեստները Ա.
ռաջնորդարանի փոքրիկ սենեկի մը մէջ
զետեղուած կը պահուին . Առաջնորդա-
րանի մէջ թանդարան մ'ալ կայ . ուր
ըստ բաւականին հին և նոր գրքեր կը-
դանուին . վաեքը ունի երկու միաբան ,
Արժանապատիւ Տ. Յակոբ վորդապետ
որ այժմ Երուսաղէմ կը զտնուի , և Ար-
ժանապատիւ . Տ. Թաղէոս վարդապետ .
վանքը իրեն յատուկ աղբիւր չունենա-
լուն համար ջուրը դրսէն կը բերուի .
սակայն ցաւալի է որ վանքը ոչ ուսում-
նարան ունի և ոչ Դպրոց , այլ միայն
մէկ քանի ախոռներ և ոչխարաց վա-
րախներ . վանքը ունի նաև ստացուածք-
ներ և հաստատուն կալուածներ , որոնք
բաւական եկամուտ մը կը հայթայթեն .

ութ հարիւրի չափ ոչխար՝ որոց կէսէն
աւելին թիֆտիկ է , եզներ և կովեր ,
չափազանց հողեր՝ զորս արտ ըրած են .
և որոց կէսէն աւելին արմտիք ցանելու
կը տրուի ընկերութեամբ , թթենւոյ և
մրգեղինաց պարտէզներ և մէկ քանի
այդիներ՝ որոնք վանքին առջևն են -
այս վանքը ամեն տարի բաւական ուխտ
տաւորներ ալ կուգան՝ որք տուրքեր և
նուէրներ կը չնորհեն . ասկէց զատ Ա.
ռաջնորդական պտղի հոգերաժին , և այլն,
տարին յիսուն հազարի չափ ալ մեծ գու-
մար մը կը գոյանայ որ վանքին տարե-
կան ծախուց բաւելէն զատ , քան կամ
երեսուն աշակերտաներէ բազկացեալ գի-
շերաթիկ վարժարանի մընիւթական պէտքն
ալ կընայ մատակարարել եթէ ըստ օրինի
տնտեսագէտ պաշտօնակալներու յանձ-
նուի . ողյն կերպով վանքը կընայ իւր
տամն և եօթը կտոր թեմերուն Եկեղեց-
եաց և Դպրոցաց բաւական ըլլալու չափ
բանիրուն քարողիչ վարդապետներ , ու-
սումնական Քահանայներ և Հայկաբան

Պասատուներ պատրաստելը՝ ի պայծառութիւն Գաղատիոյ վիճակին, սակայն առաջ վահքը այսպիսի մեծ օգուտներ մատակարարելու ձեռնհաս վիճակի մը մէջ դժունուել վը հանդերձ, այսպիսի ցաւալի սրամադրութեան մը մէջ է, որ ամեն զգայուն սրտի վիշտ և լուսաւորեալ մտքի նողկանք կը պատճառէ. (վահք է և եթ անուտմբ), իսկ իրօք Պաղատիոյ Ազգային երեկելեցոց ամարանոց՝ ի գարնանային Եղանակի, որ կը յաճախեն հօն անխիզճ մտօք ուտելվանքին կաթը, մածունը, սերը, պանիրը ևայլ, յղփանալ և իրենց զբօսասէրքարքը փայփայել.՝ ի ձմեռնային եղանակի գոմ և փարախ, և ոչ մէկը կը դժունուի յախնժամ հօն բաց ՚ի խաչանց և յարջառաց. իսկ յառուր տօնախմբութեանն՝ փաղերանոց և փաճառանոց, վասն զի յայնժամ կը դժունուին հօն սեղանք հատավաճառաց և մթերք վաճառաց. տեսնելու արժանի բան է այն տօնին մէջ թէ բարեպաշտ և միամիտ ժողովաւրդը

պաարելու և իբր ՚ի նուէր վանւեյ՝ նորաձեռքն ստակ խլելու համար ՚ի՞նչ ապօքինաւոր և անվայել ընթացքի մէջ կը գտնուին, քանի վատ և ցածռն միջոց. ներու կը դիմեն :

Պաղատիոյ վահքի հաշւոյն նկատմամբ առաջ տեղեկութիւնս հոս պարտք կը համարիմ յիշել. Պաղատիոյ Գերապատիւ Առաջնորդ Արիստակէո Արքազանը Սոյ Կաթուղիկոսի ձեռնադրութեան երթալէն մէկ քանի շաբաթ յառաջ, բոլոր ժողովուրդոց հրապարակաւ մէկ քանի անգամ կ'յայնաէ թէ ես պիտի երթամ եկէք վահքի հաշիւը առէք ՚ի՞մէ, ան ատեն ժօղովուրդք կարեւորութիւն չեն տար. իսկ երթալու պատրաստուած օրը բազմութիւ ժողովուրդք քաղաքէն վահքը գիմելով հայիւ կը պահանջէն Գերապատիւ Առաջնորդէն. սոյն ատեն Մելքոնէֆէնտի Տօնէլեանը ներկայ գտնուելով ժողովուրդոց կըսէ թէ ես անող հաշիւը մինակ առած եմ զացէք սեղերնիդ. եւ իսեղճ միամիտ ժողովուրդն ալ այս խօս-

քին համոզուած տեղերնին կ'վերադառն
նան . Գերապատիւ Առաջնորդը՝ վանքի
հաշուետետրը կըյանձնէ յիշեալ Մելքոն
էֆէնտիին ու այնպէս կերթայ . և երբ
մէկ տարիէն յետոյ պաշտօնով մենք Գա-
ղատիա գացինք , ու վանքի վեց եօթը
տարուան հաշիւը պահանջնեցինք , այն ա-
տեն այլ և սուլ խօսքեր մէջ բերելով չու-
զեցին մեղի վանքի հաշիւը տալ . մենք
ալ պարտաւորեցանք նոյն ատեն մանրա-
մասնաբար գրով վանօրէից խորհրդոյն
ուշադրութեանը յանձնել որ Պատրիար-
քարանը նոյն վանքի հաշիւը պահանջէ
կամ Գերապատիւ՝ Առաջնորդէն և կամ
Մելքոն էֆէնտիէն . թէև կը փափաքէի
երկարորէն խօսիլ Պաղատիոյ վիճակին
վրայ բայց հիւանդութիւնս արգելք ե-
ղաւ :

(Այն վանքը երթալու ճանապարհի վրայ քա-
ղաքի մօտ մեծ դիրքով դօրանոց մը կայ բայց
մէջը զօրք չի բնակիր սյժմ :)

ՍՏԱՆՈԶ

Գաղատիայէն վեց ժամ հեռաւորու-
թեամբ որուն արևմտեան հարաւային
կողմը երկու չոր ապառաժուտ բարձր
լերանց մէջ տեղ աջ կողմեան լեռան
ստորոտը հաստատուած գիւղ մի է , որմէ
մինչ ՚ի Գաղատիա ճանապարհը գաշտա-
յին է . սոյն զի զին մէջ կոյ երկու տե-
սակ Աղդ . Հայ և Տաճիկ . Հոյք
կը բաղկանան չորս հարիւր յիսուն տու-
նէ , և համեմատական թուով երկու
հազար երկու հարիւր յիսուն բնակիչ կը
հաշուին . նոյն ապառաժուտ բարձր լերան
ստորոտը ունին մի փայտաշէն մութ և
հին Եկեղեցի մը յանուն սուրբ Երորդ
գութեան կառուցեալ , որ ահագին վր-
տանգաւոր քարայրի մը տակ է , և մայն
ձմեռը կը բացուի . Եկեղեցին բատ բա-
ւականին ածաթեալ Ա . Անօթներ և
պատուակ ոն զգեաններ ոնի . կայ չորս

* Առանող Յունարէն բառ մ'է :

Քահանայ, որոց անուանքն են Արժանապատիւ աւագ Տ. Յակոբ, Տ. Գէորգ. Տ. Մատթէոս և Տ. Սամուէլ ժողովուրդը խիստ բարեպաշտ են, առաւոտ և երեկոյ Եկեղեցի կը յաճախին. սոյն դիւզին մէջ կայ Ա.զգային երկառու դպրոց մը, որոց մէկուն անունը դրինք Բարձրատոնի և մշտինը Անդխանան վարժարան. Ա.քական Առուի Թպրոցը կը պարունակէ իւր մէջ երկու հարիւրէն աւելի աշակերտք, որք առ այժմ հասարակ ընթերցանութիւն կ'ուսանին մասնաւոր մանկաբարժի և կառավարչի մը ձեռօք. Խորական սեռի գպրոցն ալ բաւական աշակերտուհիք կը պարունակէ իւր մէջ, որք նոյնպէս հասարակ ընթերցանութեամբ կ'զբաղին. բայց այժմ արթննալով՝ տուումնական Հայկաբան մը բերել առաջ արէտքը զգացին, և դպրոցն ալ հին և նեղ ըլլալովը ընդարձակ դպրոց մը պիտի սկսէին շինել, եթէ այս զովելի եռանդով մնան, անշաւշտ քիչ ժամոնակի մէջ տգիտութեան խաւարային

ամսկերը փարատելով՝ լուսաւորութեան նոր հորիզոն մը պիտի բացուի իրենց, սոյն գպրոցները ժողովրդեան երբեմնակի նուերներովը և Եկեղեցւոյ կալուածոց հասոյթովը կը հոգացուին, որք են հետեւալիները. տասներկու պատալի խանութ, մէկ պարտէզ և մէկ ցորեանի արտ, այս կալուածներուն տարինկան շահը հազիւ երեք հազար զուրուշի գումար մը կարդաարէ. բայց 'ի սոյն կալուածներէ եօթմանասոն հազար դուրուշի գումար մ'ալ ունին եղեք, որոյ մէկ մասը Եկեղեցւոյ շինութեան վատներ են մաս մ'ալ գպրոցի շինութեան պիտի վատնեն, սակայն կեսէն աւելին ժողովրոցոց վրայ տոկոսով տրուած ի կորուստ կը համարուի. Ստանոցու Ա.զգայինք Ատհմանագրական Ա.զգաց կարգն անցնելով ունեցան այժմ տասը հոգինէ բաղկացեալ թագական խորհուրդ մը որոց իննամոցը յանձնուած է թէ գպրոցներն և թէ կալուածները.

Ստանոցու Ա.զգայինք իրենց մայրեւ

նի լեզունին կորսնցուցած չեն, բայց
մաքուր հայերէն ալ չեն խօսիր, այլ վ'ր-
ջին աստիճան աղաւաղեալ կերպով մը.
ինչպէս որ իրենց խօսակցութենէն կը-
յայտնուի, կը թուի թէ ասոնք ալ Պա-
րսկաստանի կողմերէն գաղթած րլան.
այս կողմը իրը երեք հարիւր տարի յա-
ռաջ, ըստ իւրեանց աւանդութեան. և
նոյն ժամանակին՝ տեղոյս Ա. յլազգի
բանաւորաց ձեռքէն յիշեալ երկու Ե-
րանց մէջ տեղ ամրացած են:

Ստանողու Ա. զգայինք ունին յանուն
Ս. Խաչի կառուցեալ վանք մը, որ ա-
ջակողմեան լեռան ճակատը հաստատ-
ուած է զի զի Եկեղեցիէն տասը Վայր-
կեան հեռաւորութեամբ, և միայն ա-
մառը կը բացուի: Տեղացի Քահանայք
աւանդութեամբ կը պատմեն թէ Պօղոս
Սրբազն Առաքեալ հոս գալով քարէ
խաչ մը օծած և փոքրիկ մատուռ մը
հաստատած է. յիբաւի նոյն Եկեղեցւոյ
խորանի աջ կողմը մատուռ մը ըլլով՝
հազիւ կրնայ մարդ մը ներս մտնել, և

հոն ահագին քարէ խաչ մը կայ, որուն
մենք ալ անձամբ ականատես լինելով՝
ուխտ ըրինք, ինչպէս նաև ամեն ատեն
շատ տեղերէ բազմաթիւ ուխտաւորք կը
յաճախեն հոս. այս վանքը չորս սենե-
կէ բաղկացեալ է:

Ստանող գիւղը իւր գրիւքը ակնա-
հաճոյ տեսարան մը ունի, վասն զի ծայր-
ըէ ՚ի ծայր երկու ժամ տեղութիւն և
ընդարձակած աւալ լայնութիւն մը ունե-
ցող գեղեցիկ հովտի մը մէջ շինուած է.
սոյն հովտին մէջէն քաղցրակարկաչ գե-
տակ մը կը հօսի, որուն մէջ կան պատ-
ուական քաղցրահամ ձկներ, զորս երբե-
մըն կը վայելն գիւղեցիք. կանայք ա-
մառ ձմեռ լուացքնին սոյն դետակը կը
լուանան. գիւղին բոլոր տուները գետ-
եղերքն ըլլալով բաւական զուարճու-
թիւն կը պատճառեն, սակայն գետը եր-
բեմն երբեմն բարձրանալով քիչ վնաս
չհասցուներ բնակչաց. հարաւային կող-
մէն գիւղ մտնելու ատեն հովտին ծայրը
գետին վրայ կամուրջ մը կայ, որ Յու- հա-

(34)

հուզ կանուանի . բովանդակ այն հովիտը
դիւզացւոց պատուական պարտէ զներովը
զարդարուած է , իսկ Այգիները՝ վերու-
յիշեալ բարձր լեռանց գաղաթներուն
վրայ կը տեսնուին մէկմէկ ամարանոցով
միատեղ :

Ստանողու ինչպէս որ տեսարանը
շքեղ և զուարճալի է , նոյնպէս ալ օդը
մաքուր և ջուրը առողջարար է :

Ստանողու Ազգայնոց մէջ տասը
տունէ բաղկացեալ բողոքական կը գըտ-
նուին , բայց ասոնց թիւը՝ որ հաղիւ
քսանի կը հասնի , միշտ միւնոյն մնացած
է , ունին ժաղովարան մը և մէկ ուսուցիչ :

Տաճիկը տան և հինգ տունէ կը
բաղկանան , և եօթանասուն և հինգ հոգի
կը համրուին , Հայոց հետ շատ սիրով
կը վարուին և ունին մէկ մզկիթ . Ստա-
նողու մէջ կայ նաև կառավարութեան
դուռ մը , ուր Գայմագամը կը բնակի
իւր զինուորներովը . ինքը արդարադատ
Հայասէր անձ մի է :

Ստանողու Ազգայինը մհծաւ մաւ-

(35)

սամբ ջաղացպան են , լնդհանրապէս
միջակ հարստութեան տէր և աղքատք
սակաւալթիւ են . ունին հետաքրք-
րութիւն և զդացումն , սակաւապետ
կեանք մը կը վարեն . կանայք միաձեւ
շրջապեստ կը հադնին , և ամառը փո-
ղոցները նստած՝ գուլպայ կը հիւսեն
գիւղին զիսաւոր բերքն է (Ս.ֆ) , զոր
տեղւոյն մարդիկները կը դործեն , և
Գաղատիոյ վաճառականաց կը ծախեն ,
որ կը կոչուի նկարին աօֆու : Ստանողու
մէջ ամէն շաբաթ օր տօնավաճառ կ'ըլ-
լայ . տուները մեծ մասամբ միաձեւ և
վրանին հողով ծածկուած են , և խիստ
քիչ կը գտնուի կղմինտրով ծածկուած
տուներ :

ՆԱԼԱԲ-ԽԱՆ

ԱՏԱՆՈԶԵՆ, Կարաւանովլքսան և չորս
ժամ հեռաւորութիւն ունի, ճանապար-
հին մեծ բաօք դաշտային է, և բոլոր-
տիքը զարմանալի չոր և գոյնզգոյն հո-
ղերով բարձրացած լեռներ կան. շատ
հաւանական է որ տեսակ տեսակ հան-
քեր դանուին :

Նալլը խան Գաղատիային 32 ժամ
հեռաւորութեամբ Արեմտեան Հիւսի-
սային կողմը երեք հարիւր տունէ բազ-
կացեալ Հայ և Տաճկարմակ դիւզ մի է:

Հայք հարիւր յիսուն տունէ բազ-
կացեալ առանձին թաղ մը կը կազմին,
և իրենց թիւը համեմատական հաշուով
ութ հարիւրի կը հասնի: Հայերէն եր-
բէք չեն դիտեր, Տաճկերէն միայն կը
խօսին. ունին յանուն սուրբ Աստուա-
ծածնայ կառուցեալ նորաշին բաւական
մեծ Եկեղեցի մը երկու Քահանայիւք.
Արժ. Աւագ Տ. Յակոբ և միւսը Տ. Յա-
րսւթիւն, միանդամայն դեղեցիկ բան-

կալ մը, Եկեղեցւոյ բակին մէջ մէկ քա-
նի սենեակներ կան, որոց մէկը Առաջ-
նորդարան է և միւսը Արական սեռի
դպրոց. իսկ մնացած սենեակները տա-
կաւին կիսաշին թողուած են. յիշեալ
դպրոցին մէջ հարիւրի չափ մանկունք
մասնաւոր մանկավարժի մը ձեռամբ հա-
սարակ ընթերցանութեան կը պարտպին.
Դպրոցը առաջին անդամ իիստ տէեւ և
անքարեկարդ էր՝ բայց յետոյ բարե-
կարգութեան մէջ մտաւ, և նոր դպրոցին
բանիքուն Հայկաբանի մը կարօտու-
թեան պէտքը: Իգական սեռի դպրոց
չունէին, սակայն անոր մեծ կտրեարու-
թիւնը ճանչնալով Սահմանադրապէս
հաստատուած նորընտիր Մեծապատիւ
թաղական Աղայք՝ խոստացան շինել
տալ անպատճառ. դպրոցին արդիւնք
մը գոյանալու համար. Եկեղեցւոյ մէջ
Զատկի և Ծնունդի ատեն խաչ կը ծախ-
ուեր, բայց Եկեղեցւոյ օրինաց հակա-
ռակ ըլլութեն՝ վերջացուցինք և յիշեալ
արդիւնքը իւղակինք դարձուցինք:

Ժողովուրդք մեծաւ մասամբ տգիառութեան մէջ են , բայց և այնպէս բարեպաշտ , հիւրասէր , ողորմած և ուսումնասէր են , միանդամայն հետաքրքիր և մեծաւ մասամբ զգացման տէր , մանաւանդ Մանուկեան մեծ . Մովսէս էֆէնտի բարերար անձը , որ յիշեալ գիւղի Հայոց երեւլիներէն մէկն ըլլալով միշտ իւր Ազգայնոց բարեկեցութեան և յառաջադիմութեանն համար կ'աշխատի , և կը կառավարէ զժողովուրդը ամենայն խնամօք . ինքը բանիքուն անձ մը ըլլալով Տեղւոյն կառավարութեան դուռը անդամակցութեան պաշտօն ալ կը վարէ , և մեծ պատիւ ունի յիշեալ գիւղի թէ Հայոց և թէ Այլազգեաց առջև :

Եկեղեցին ունի իւր սեպհական կալուածներն , որք են հետևեալք :

Երկու թթենւոյ պարտէղ , մէկ այդի , մէկ ցորեանի արտ , մէկ բընձի արտ , մէկ սպանդանոցի խանութ , մէկ սափրիչի խանութ՝ վրան երեք սենեկէ բաղկացեալ յարկով մը , և մէկ պայտա-

գործի (առաջանոր) խանութ . սոյն կալուածն ները եթէ յաջողի , տարին վեց եօթը հազար դահնեկանի դումար մը կընան արտադրել , ապա թէ ո՛չ , հազիւ երեք հարիւր դահնեկան կը դոյանայ : Դպրոցը Եկեղեցւոյ սոյն արդեամբ և ժողովրդեան մրօքը կը հոգացուի : Տեղւոյս չայ ժողովուրդը առաջ չեցամադործութեան կ'զբաղին եղեր , բայց հետզհետէ վնաս կրելով սկսեր են այժմ վաճառականութեան ձեռնարկել . մեծաւ մասամբ հարուստ են և աղքատք սակաւաթիւ : Այժմ Սահմանադրական ժողովուրդ մը ըլլալով ունեցան ըստ օրինի վեց աշխատասէր անձերէ բազկացեալ թաղական խորհուրդ մը , Հոդաբարձութիւն մը և թանգարանի ընկերութիւն մը , որ ամէն կիւրակէ հաւաք ուելով ընթերցանութեան կը պարապին , միանդամայն Դպրոցի աղքատ տղայոց ձրիաբար գէրք կը բաշխեն :

Հայ կանանց աշխատութիւնն է չապիկ գործել և գուլպայ հիւսել . Դը-

լուխնին մէյմէկ սաւան ծածկած՝ այն պէս դուրս կ'ենին, և իրենց պարկեշտութիւնը մեծ պատիւ կը բերէ Նալլը խանի Հայ հասարակութեան։ Տեղոյս ծերունի մարդոց պատմութենէն հետաքրքրութեամբ տեղեկացայ որ ասոնք ալ Պարսկաստանի կողմերէն գաղթելով իրենց բնակութիւնը սոյն դիւզին մէջ հաստատած են երեք հարիւր տարիէ ՚ի վեր։

Տաճէկք հարիւր յիսուն տունէ բաշկացեալ առանձին թաղ մը կազմելով առ հասարակ եօթը հարիւր յիսուն բնակիչ կը հաշուին։ թէպէտե յոյժ տըգէտ են, բայց Հայոց հետ շատ սիրով կը վարուին, մեծ մասը հարուստ է, մաս մ'ալ հողագործութեան և շերամագործութեան կը պարապին, և սակաւ են աղքատք, ունին երեք մզկիթ և մէկ դաստուն Թորեւ։ Նալլը խանութէ՛ Հայոց և թէ՛ Տաճէկաց տուներուն մեծ մասը փայտաշէն և օրինաւոր են, և կղմինտրով ծածկուած։ բայց

միջակ և աղքատաց տուները կիսաշէն են, և ձմեռուան համար յատուկ սեսնետի մը ունին՝ որ հսն կը բնակին։ Տաճէկաց մէկ քանի հին բռնաւորաց ահաղին տաները կը կենան դեռ, ուր կը պատմուի թէ ժամանակաւ շատ անմեղ մարդոց արիւնները թափեր են։

Կայ կառավագարութեան դուռ մը, ուր կը բնակի դայմագամը իւր զինուորաներովը, այլ և հեռագրական տուն մը, երկու բաղանիք, չորս հացի վուռ, չորս հատի չափ աղբիւր, երեք պանդոկ, և հարիւր յիսունի չափ խանութ պարունակող շուկայ մը, ուր ամեն երկուշարթի օր տօնավաճառ կըլլայ . բայց աստի կայ նաև ահաղին մեծ պանդոկ մը, որ այժը կործանած և չորս կողմի պատերը միայն մնացած է, ունի մեծ դուռ մը՝ որտոն ճակատը ձիու մեծ պայտ (Առ) մը դամուած է, աստի առած է դիւզիւր անունը Նորա—իտ, սոյն պանդոկը գիւղին մէջ դեռ բնակիչ չեղած ժամանակ կուսակալի մը ձեռօք շինուեր է,

Նալլըխան գիւղի դիրքն ալ բաւա-
կան գեղեցիկ և զուարճալի . մաս մը
լեռան ստորոտը հաստամուած և մաս մը
ալ դաշտային է . դիւղին առջեք բաւա-
կան մեծութեամբ ընդարձակ դաշտ մը
կայ , բոլոր բնակչաց պարտէզներն ու այ-
դիները այս դաշտին մէջն են . սոյն պար-
տէզներուն մէջ ամարանոցներ շինուած են
յատկապէս , որ ժողովուրդք ամառնա-
յին եղանակ զուարճութեան և օդափո-
խութեան համար անոնց մէջ կը բնակին,
վամ զի գիւղին մէջ սաստիկ տսք կը է-
լայ . պարտէզները պատուական մրգեղի-
նաց ծառատունկերով զարդարուած են,
և անոնց մէջին քաղցրահամ ջրոյ վտակ
մը կանցնի հեզիկ ընթացքով . դաշտին
մէջ կան նաև քանի մը բնձի արտեր՝
որ յիշեալ վտակին ջրովը կ'ոռողուին :

Աստի մէկ քառորդ հեռաւորու-
թեամբ Նալլը խանի հիւսիսային կողմը
երեսուն տունէ բաղկացեալ դիւղ մը
ալ կայ , որ ազգի ազգի պաղատու ծա-
ռերով զարդարուած զուարճալի տեղ մի
է , օդն ու ջուրն ալ շատ առողջարար :

ԱՖԻՅՆ ԳՈՐԾԱՀԱՍՈՐ

Գաղատիային յիսուն ժամ և Կու-
տինային տասն և ութ ժամ հեռաւորու-
թեամբ փոքր Ա.սիոյ Արևելեան հարա-
ւային կողմը ընդարձակածաւալ դաշտի
մը եղերք երկու բարձր լերանց մէջ հաս-
տատուած քաղաք մ'է , որ Պրուսայու
կուսակալութեան կը վերաբերի , և անկէ
43 ժամ հեռաւորութիւն ունի . սոյն քա-
ղաքին հարաւային կողմը պատած լեռը
(Երաբեկք) կը կոչուի . որ քաղաքացւոց այ-
դիներովը ծածկուած գեղեցիկ տեսարան
մը կընծայէ , ասոր վրայ քարայր մը
կայ , զոր տեղացիք յանուն Ա. Գէորգայ
ուխտատեղի ճանշնալով՝ ամեն տարի
(Երաբեկք) օր Հայ և Տաճիկ խուսն քաղ-
մութեամբ հոն ուխտի կը դիմեն . այլ
և սոյն լեռան ստորոտը « Եաբու » անուն
լայն ճանապարհ մը կայ , ուր քաղաքին
մէջ գտնուող անկիրթ երիտասարդք
հոն հաւաքուելով տեսակ տեսակ անվա-
յել խաղերով (Վրօնունուն . Քաղաքին հիւ-

սխային կողմը կը բարձրանայ ահադին ինքնարոյս ապառաժներով սեպացեալ բարձրաւանդակի բլուր մը , որուն հարաւային կողման ստորոտը ըստ մեծի մասին շէնքերով զարդարուած է , իսկ դադաթը քիքը ինչ գաշտային ըլլալով տեղ տեղ ջրհորներ և ի հնուց մնացած զարմանալի քարայրներ կը գտնուին . այս ըլլուրը բերդանման դիրք մը ունենալով շրջապատեալ է , ամրակառոյց պարիսպներով և աշաբարակներով . որոց վրայ յունարէն դրով յիշատակարաններ ալ կային , բայց եղծուած ըլլալուն չկարողացայ անոնց իմաստը հասկընալ . սակայն շատ հաւանական կը թուի որ Քիւզանդիոյ թագաւորութեան ժամանակ շինուած ըլլան սոյն պարիսպները և աշտարակները . այսպէս ահա ընութեան զարմանալիքը իրեն արժանի արուեստական համեարով միացած առաջին անդամ ՚ի զնին կեցողին խորին ուշագրութիւնը կը դրաւէ . աստի առած է քաղաքս իւր պատշաճ անունը (քարտնիստ) :

Գարահիսար քաղաքի նախկին հաստատութեամն վրայով քաջահմուտ գաղղիագէտ անձ մը գաղղիացոց պատմութենէն առած՝ սոյնը պատմեց ինձ թէ ՚ի սկզբան քաղաքին Արևելեան կողմը օժամ հեռաւորութեամբ (կամ քարտնիստ) անուն գիւղին բուն տեղը հաստատուած է եղեր քաղաքս , և նոյն ատեն յունական լեզուով կը կոչուի եղեր Ալիսոր* յիշեալդիւղին անունը , բայց Եղիպտացիք և Հաղարացիք Ասիա և Յունաստան արշաւած միջոցին անոնց մէջ դանուող Ամիրապետները (Ալիսոր) արևելեան կողմը հինգ ժամ հեռաւորութեամբ՝ վերսյիշեալ երկու լերանց մէջ արգի Գարահիսար քաղաքը հիմներ են , որ այն առան քակ—հիսոր կը կոչուի եղեր : Քաղաքին մէջ հին ժամանակէ մնացած մզկիթ մը կայ որ սոյնը կ'ապացուցանէ , վասն զի իւր վրայի մէկ յիշատակարանը քաղաքին հիմնարկութիւնը հինգ հարիւր տարւոյ կը հանէ :

* Ալիսոր Յունական բառ մ'է :

Գարահիսար քաղաքի գիրքը արդարեւ շատ զարմանալի է, թէ և իւր շըրաջակայ լերանց նկատմամբ շատ ցածրայց և այնպէս օդը մաքուր և ջուրը առողջարար է. եթէ քաղաքին փողոցներըն և շուկաները մաքուր բռնուին ըստ օրինի, օդն աւելի առողջարար և աննդարար կ'ըլլայ. կը պարունակէ իւր մէջ իբր եօթն հազար տուն, որոց մէջ կը բնակին երկու Ազգ. Հայ և Տաճիկ:

Հայք գրեթէ հազար տունէ կը բաղկանան և ըստ մեծի մասին առանձին թաղմէ կը կազմեն, փոքր մասամբ մ'ալ Տաճկաց հետ խառն կը բնակին, և համեմատական հաշուավ հինգ հազար բընակիչ կ'ելնէ. ունին երկու Եկեղեցի փայտաշէն՝ մէկզմէկէ հինգ վայրեան հեռաւորութեամբ, առաջինն է Մայր Եկեղեցի կառացեալ յանուն Ա. Ասուածածնայ, որ բաւական մեծ Եկեղեցի մ'է, այս Եկեղեցին հազար աթ հարիւր վաթուն և երեք թուականին նորոգուեր է. երկրորդը կառացեալ է

յանուն սուրբ Թորոսի՝ որուն հիմնար կութեան թուականն է հազար ութ հարիւր երեսուն և չորս. Եկեղեցեաց մէջ ընդամէնը եօթն Քահանայք կան, որք են. Արժ. Աւադ. Ս. Առաքել, Ս. Յարութիւն, Ս. Աւետիս, Ս. Խաչատուր, Ս. Գէորգ, Ս. Յակոբ և Ս. Յարութիւն. բայց այս եօթը Քահանայից մին, Ս. Յարութիւնը ծերունի և խեղանդամ ըլլալով՝ անկարող է իւր պաշտօնը վարելու. Եկեղեցեաց մէջ կան ըստ բաւականին ծանրագին զգեստք արծաթեայ և Ս. Անօթք: Քաղաքիս մէջ կայ երկու վարժարան մը կառուցեալ յանուն Բագրատունեանց և Հռիփսիմեանց. Արական սեռի գպրոցը երեք մասանց բաժնուած է. Ուսումնարան, Նախակրթարան և Ծաղկոց. Ուսումնարանի աշակերտաց թիւը վաթառնի կը հասնի որոնք չորս կարգի բաժնուած են. առաջին կարգը տասն և հինգ տղայէ կը բաղկանայ, որոնք Հայերէն Քերականութեան Համաձայնութեան ճիւղին մէջն

են և Գործոց կը լուծեն : Աշխարհադրութեան բնական մասը կը կարդան : Թըւարանութեան բաժանման մէջն են , կ'ուսանին նաև Քրիստոնէական վարդապետութիւն , Արքազան պատմութիւն , Աղդային պատմութիւն և Տաճկերէն Սարֆ , Վաղայիփ իւլ էթֆալ և Գրավարժութիւն Տաճկական :

Երկրորդ կարգը տասն և եօթը արդայէ կը բաղկանայ , որոնք Քերականութեան անկանոն բայերուն մէջն են , Թուարանութեան բարձումը աւարտելու վրայ են . Հայոց Պատմութիւն , Քրիստոնէական վարդապետութիւն կ'ուսանին , և Տաճկերէն Ֆէվանիտիւլ միւպաթէտի կը կարդան : Երրորդ կարգը տասն և ութ աղայէ կը բաղկանայ , որոնք նոր սկսած են Համառօտ Քերականութեան , և կ'ուսանին Քրիստոնէական վարդապետութիւն :

Չորրորդ կարգը կը բաղկանայ երկուսան օրիորդներէ , որոնք համառօտ Քերականութեան ութ մասանց մէջ են ,

և կ'ուսանին Հայոց Պատմութիւն և Քըրիստոնէական վարդապետութիւն : Ուսումնարանի մէջ կը վարժապետէ Գարահիսարցի Սերոբեան Յակոբ Պատուելին , որ անձնուիրաբար կ'աշխատի Տղայոց յառաջուդիմութեան համար . Նախակրթարանի մէջ հարիւր յիսուն աշակերտք կը դաստիարակուին հասարակ ընթերցանութեան վերին ճիւղերուն մէջ երկու մասնաւոր դաստուաց Ճեռօք , բայց ասոնց մէկը յատուկ կառավարչութեան պաշտօն կը վարէ : Ծաղկոցի մէջ կը գտնուին երկու հարիւրի չափ մանկունքորք հեգարան ևն կը կարդան , դարձեալ երկու մասնաւոր դաստուաց Ճեռօք : Խցական սեռի դպրոցին մէջ հարիւր յիսունէն աւելի օրիորդք հասարակ ընթերցանութեան կը պարագին մասնաւոր դաստուի մը Ճեռօք . հոս իցական սեռի դաստիարակութիւնը արական սեռի դաստիարակութեանէն աւելի յառաջ պիտի երթայ , եթէ այժմու մէծ . Հոգարարձութիւնը

յարատեէ իւր եռանդուն աշխատութիւնը և իւր ջանքը . թէ և այս մասին անփոյթ էին յառաջ , բայց ներկայիս գեղեցիկ յոյսեր . կը տածեն ապագային համար :

Բագրատունեանց վարժարանին մէջ կայ մասնաւոր ուսումնարան մի ևս Մեռլովակեան անուն , ուր կը գաստիարակէ ժառանգաւորաց աշակերտներէն Երեցեան կարապետ Պատուելին . որոյ իշխանութեան ներքեւ երեք կարգի բաժնուած՝ երեսուն և երեք տզայէ բաղկացեալ աշակերտ կը գտնուին . առաջին կարգը կը բաղկանայ հինգ աշակերտներէ , որոնք Հայերէն Փերականութեան Համաձայնութեան ճիւղին մէջն են , և վերլուծութեան համար հատընտիրին դրեթէ՛ կէսը հասած են . կ'ուսանին նաև Քրիստոնէական վարդապետութիւն , Աղքային Պատմութիւն , Աշխարհագրութիւն , որոյ ուսումնական և բնական մասը լմբնցուցած՝ Բաղաքականի մէջն են . թուարանութիւն՝ որուն մտաւոր

լմբնցուցած՝ գրաւորի Տասնորդական կոտարակներու մէջն են . Գաղղիերէն Ատօլիսանս ընթերցանութեամբ և թարգմանութեամբ . Գաղղիերէն Քերականութիւն Համաձայնութեան մէջ . Օլէնարօֆի հրահանդներ . Տելեմաք և Տաճկերէն Սարֆ :

Երկրորդ կարգը կը բաղկանայ տասն և ութ աշակերտներէ . որոնք ութ մասունք բանին դեռ նոր աւարտած՝ Համաձայնութեան սկսած են . թուարանութեան դրաւոր մասին մէջ կ'զբաղին , Տաճկերէն Վէզայիթիւլ Եթիալ , Գաղղիերէն Ընթերցանութիւն , հանդերձ թարգմանութեամբ և կրթութիւն ըստ դրութեան Օլէնարօֆի :

Երրորդ կարգը կը բաղկանայ տասը տղայէ , որոնք կ'զբաղին , Հայերէն և Գաղղիերէն ընթերցանութեան . և Քերականութեան բայերուն մէջն են : Յիշեալ Երեցեան Պատուելին իւր դաւերէն զատ՝ գարձեալ աշակերտաց մըտաւոր զարգացմանն համար այլ և այլ

բնական ծանօթութիւններ կուտայ . այս
դպրոցը մամնաւոր և անկախ է , որուն
նիւթական պէտքը մէկ քանի անձերէ
բաղկացեալ ընկերութիւն մը կը հոգայ .
իսկ երկառու վարժարանը ունի հարիւր
վախուն հազար դահեկանէ բաղկացեալ
մեծ գումար մը , որ զանազան անձանց
տրուած է տոկոսով , բաց աստի կտակ-
ներ ալ ունի շնորհեալ Ազգասէր անձե-
րէ , որոց անունները հարկ կը համա-
րիմ նշանակել աստ՝ ի՛ յաւերժ պայծա-
ռութիւն նոցին :

Տ . Մկրտիչ Արքազան Արքեպիս-
կոպոս , այժմ Կաթուղիկոս Սոյ , որ
Քաղաքիոյ վիճակին առաջնորդութիւն
ըրած ժամանակ Աֆիօն Պարաչիւրի
գպրոցին կտակ ըրած է երկու հարիւր
Օսմաննեան լիրա . սոյն գումարը տարին
երեք հազար զուրուշ շահ բերելով ձե-
ռամքը Գարսիսարցի Գալստեան Մէծ .
Մ . Յարութիւն Էֆէնտիի՝ կը բաշխուի
Եկեղեց ոյ Քահանայից . կարուեալ ազ-
քառաց , միանդամայն գպրոցի որը և

աղքատիկ տղայոց՝ գրքերու և զգեստուց
համար . ընկալցի՛ Տէր զկահաւոր նուէր
նորին 'ի հաճոյ իւր :

Գարահիսարի Ազգայնոց երկելի-
ներէն Ըշըլեան Սարդիս ազա անուն
հանգուցեալ բարերար անձը , որ իւր
կենդանութեան ժամանակ իր քսակէն
աղջանց վարժարան և աղքատանոց մը
շնել տալով կը նուիրէ Ազգին , և ինքը
առ Աստուած փոխելէն եաքը՝ Եկեղե-
ցւոյ և դպրոցաց համար քսան և իինդ
հազար դահեկանի գումար մը կտակած-
մնելով կը յանձնուի Ազգին , վասն ո-
րոյ իւր մարմինը կ'ամփոփուի Ա . Աստ-
ուածածնայ Եկեղեցւոյ բակին մէջ 'ի
նշան երախոսագիտութեան . այժմ Մար-
մարսնեայ գեղեցիկ և փառաւոր շիրիմ
մը կառուցած է , ևս շիրմին վրայ հան-
գուցելոյն արձանը կանդնած է , չորս
սիւնէ բաղկացեալ Մարմարսնեայ ամպ
հավանուոյ մը տակ որոյ գաղաթը կերտ-
ուած Խաչ մը կայ նոյնպէս Մարմարս-
նեայ . սոյն փառաւոր շիրմիլ երկսթեայ

Դեղեցիկ վանդակներով շրջապատեալ է . հանգուցելոյն արձանը խիստ բնական և ճարտար կերպով քանդակուած է ընտիր մարմարինէ :

Յիրաւի փառաւո՞ր յիշատակարան , բայց աւելի փառաւոր է այն յիշատակարանը՝ զոր ինքը իւր կենդանութեան ատեն իւրաքանչիւր Ազգայնոց սրտին մէջ կերտեց :

Գարահիսարի . Ազգայնոց երևելիներէն Հոպճանեան Ս . Աստուածատուր և Ս . Յովհաննէս բարեյիշատակ Ազալք , որոնք իրենց կենդանութեան ժամանակ Զմիւռնիոյ մէջ ութ հարիւր ոսկւոյ արժողութեամբ մժերանոց մը կըտակ ըրած են Ազգին Դպրոցին . յիշեալ մթերանոցը տարեկան հինգ հազար դահնեկանի գումար մը կ'արտադրէ , որուն մէկ հինգ երորդը Զմիւռնիոյ եւ կեղեցւոյ յատկացեալ է , իսկ չորս հինգ երորդը Գարահիսարի Դպրոցաց , Քահանայից և Ազգատաց կը բաշխուի , մեռամբ Հոպճանեան մեծ . Հայրապետ

Աղայի . սոյն բարեյիշատակ հանդուցեալք իրաւամբ Գարահիսարի Ազգայնոց անզուգական բարերարներ հանդիսացած են , և ուրիշ տեղւոյ ձեռնհաս Ազգայնոց՝ ճշգրիտ տիպար . յիշատակ սոյն օր հնութեամբ եղիցի : Բաց ՚ի ասկէ ունի նաև տասն և երկու խանութե :

Գարահիսարու երկանու Վարժարանաց նիւթական պէտքը ահա՛ սոյն կրտակաց շահովք , իւր պատրապտ գումարոյն տոկոսովլ և Ազգայնոց տրոց հանգանակութեամբը կը հոգացուի : Գարահիսարի Ազգայինք այժմ Սահմանագրական ըլլալով՝ ունեցան ըստ օրինի Սահմանագրութեան վեց պատուարժան Քահանայէ բազկացեալ Կրօնական ժողով մը , որ ամեն հինգշաբթի օրեր նիստ կ'ընեն , Թաղական խորհուրդ մը՝ տասը գործունեայ անձերէ բազկացեալ , որ տեղւոյն Ազգայնոց բոլը գործերը և գատերը սիրով և խաղաղութեամբ ըսկած են տեսնել՝ առանց կառավարութեան միջամտելուն . օրինաւոր Հոգա-

բարձութիւն մը՝ բաղկացեալ ինը եւ ռանդոտ և ուսումնասէր երիտասարդ ներէ, որոնք ամէն կիւրակէ և հինգ շաբթի օրեր յատկապէս նիստ ընելով ընդ նախագահութեամբ Արժ. ուսումնասէր Տ. Խաչատրուր Քահանային երկսեռ դպրոցաց նիւթական և բարոյական յառաջադիմութեան խորհրդովը կ'զբաղին. Տեղւոյս Ազգայինք թէպէտե տղէտ են և իրեց մակրենի Եղուն կորաւոած ըլլաւ Ծինին՝ միշտ ջաճկերէն կր խօսին, սակայն անտարակցու եմ որ տեղոյն երկսեռ վարժարանաց ուսումնարանի արդի բարեկարդ ընթացք քովը՝ տակաւ առ տակաւ իրենց մայրենի թվուն ձեռք բերելով պիտի յառաջագիմն ամեն կերպով. երկսեռ վարժարանը ունի նաև թանգարան մը բաւական գրքերէ բաղկացեալ, որոց մէջ մադագամի վրայ գրուած ձեռագիր ճառընտիր մը կար. բայց յիշատակարան չունէր. միայն Թէոդորոս անուն Եպիսկոպոսի մը ՚ի Պոլիս ուղեւորած միջն՝ Գարահիսար ըրած այցելութեան

թուականը նշանակուած էր ըստնոր Տաւ մարիս յամին հաղպար քսան և եօթը. աստի բացայայտ կ'երեսի որ յիշեալ ճառընտիրը երեք հարիւր տարիի աւելի օրինակուած ըլլայ և տեղւոյս Ազգայինք նոյնչափ տտենէ ՚իլեր իրենց ընակութիւնը հոս հաստատած ըլլան. շատ հաւանական է որ ասնք ալ Պարսկաստանի կողմերէն գաղթած ըլլան հոս, ինչպէս որ նոյնը աւանդեցին մեզ ազօտ կերպով մը:

Գարահիսարի Ազգայինք մեծաւ մասամբ հարուստ են և վաճառականութեամբ կ'զբաղին, շատերն ալ արհետաւոր են, և աղքատը տակաւաթիւ. առ հասարակ հետաքրքիր, ուսումնասէր բարեպաշտ, աղքատասէր և ողորմած են. կարօտելոց միշտ օդնութեան կը համեն, ունին իրենց մէջ բարեպաշտական հաստատութիւն մը, այն է՝ աղքատանոց մը տասն և երկու սենեկէ բաղկացեալ. որոն մէջ բաւական թըշուառ և անտէր այրիք և որբ մանկունք կը դանօւին: Տեղւոյս Ազգայինք սովու

բութիւն ըրած են ամեն տօնի օրեր ի-
րենց մէջ դրամական հանգանակութիւն
ու ընել . որով խեղճ կարօտելոց պէտ-
քերը կը հոգան և կը միփիթարեն զա-
նոնք . իսկ Հայ կանայք մեծադոյն մա-
սամբ նախապաշտեալ դիւրահաւան և չա-
փաղանց պճնասէր են . վիզերնին ուկի
կախած , ոմանք պարեգու , ոմանք անդ-
րավարտիք և ոմանք փիստան հաղած ,
զլուխնին երկար փիստիւլով ֆէս դրած ,
և վրանին մէյմէկ սաւան առած՝ այնպէս
փողոց կ'ենեն և տունէ տուն դատար-
կաբանութիւն ընելու կը քըին . իրենց
աշխատութիւնն է տուներու մէջ ընդ-
հանրապէս շապիկ գործել և սակաւ ինչ
ասզնեգործութեան պարապիլ . շատ
նանրահաւատու և մնոտիապաշտ են , երբ
հիւանդութիւն կամ ձախուրդութիւն մը
պստահի իրենց , Ա . Եկեղեցն և Ա .
Աւետարանը թողլով ջնջին բաներու հա-
ւատք կ'ընծայեն , որոց մէկ քանին պի-
տի նկարագրեմ ՚ի ծանօթութիւն ըն-
թելցողաց :

Աւագին , երբ հազարու ախտով
բռնուին , վերոյիշեալ (Խըրքըւը) կոչ-
ուած լեռան ստորոտը ծակ ապառաժ-
մը կայ , նոյն ապառաժին մէկ կողմէն
մանելով միւս կողմէն դուրս կելնեն . ո-
րով իբր թէ իրենց ախտին բժշկութիւն
կ'ընդունին եղեր , այս պատճառաւ ա-
պառաժը կը կոչուի (Էօւիւրէւէ Քայլուը) :

Երկրորդ , քաղաքին մերձակայները
Հրէից ժամանակէն մնացած (Մէմբւու Գ-
առը) անուամբ տեղ մը կայ , որ զանա-
զան նեղութիւն ունեցողները հոն ու խո-
տի կ'երթան իրենց նեղութիւններէն առ-
զատելու համար . կ'երեւի թէ ժամանա-
կաւ Հրէայ բնակիչներ ալ կան եղեր Պա-
րահիսարի մէջ :

Երրորդ , քաղաքին Հիւսիսային կող-
ման բնական բերդին գագաթը ենելով
իրենց բաղդը բացուելու համար ուխտ
կ'ընեն հոն , անոր համար (Էծոսու Էտէսէ) .
կը կոչուի :

Չորրորդ , յիշեալ բնական բերդին
ստորոտը հացի մը բուռ կայ որ ըստ ի-

բենց հաճոյից սուրբ Մինաս անուամբ ուխտառեղի ճանչնալավ խունկ , մոմ և ուրիշ բանն՝ առած հոն ուխտի կ'երթան փափագանօք : Այս և ասոր նման նմապաշտութիւններ և նախապաշար մունքներ խփատ շատ ունին . բայց կը յուսանիք որ նոր բարեկարգութեան չնորհիւ և Որդ : Քահանայից ջանիւք՝ կանայք կը ձգեն իրենց այս անվայել և կերպիւ իւիք ամբարիշտ արարադութիւնները :

Քարահիսարի Ազգայնոց՝ երբեմնակի գործածած Հայերէն բառերն ալ, մանաւանդ անունները խփատ աղօւաղեալ կերպով կը հնչեն , զոր օրինակ՝

Գէորդ	ըսելու տեղ	կ'ըսեն գէօօրդ՝
Խաչառուր	"	Հաշաղը
Գրիգոր	"	Գրիգէօր
Ստեփան	"	Իստիփան
Գասպար	"	Գէսպար
Ռէ	"	Ետա՛ ևն.

ասոնց նման պակաս և այլափոխեալ հնչմունքով ուրիշ շատ բառեր ունին . որանց պատճառ ուրիշ բան չէ , եթէ

ոչ մայրենի լեզուին կորուստն է :

Քաղաքիս Հայ Ելիտառարդք՝ մեծաւ մասամբ զբօսամեր , ստահակ և անկիրթ են , և անուռակ խաղերով ու այլ և այլ անվայել զբօսանքներով իրենց անդին ժամերը յումպէտս կը վասնեն , վասն զի ժամանակաւ դաստիարակուած չեն , բայց փոքրիկ մաս մը կայ երիտասարդութեան մէջ , որ ժամանակին Աղգային վարժարանաց մէջ փոքր ՚ի շատէ կը թուած , և իրենց Վայրենի լեզուն սովորած ըլլալով՝ այժմ ընթերցամիրաց անուռամբ ընկերութիւն մը հաստատած են իրենց մէջ , և ամեն կիւրակէ օր հաւաքուելով ընթերցանութեամբ կը պարապին : Գովլի՛ ձեռնարկութիւն :

Քարահիսարի Աղգայինք՝ այժմեան գարու ուսման յառաջաղիմութեան արդելք եղող սովորութիւն մը ես ունին , զոր կը փութամ նշանակել ասու :

Երբ տղայ մը եօթը կամ ութը տարեկան ըլլայ , ծնողքը զանիկայ նշանելու համար կ'ակսին աղջիկ մը գտնելու

հետամուտ ըլլալ, և երբ իրենց հաճոյից
համեմատ հինգ վեց տարեկան աղջիկ
մը գտնեն, երկու կողման անձինք
այսինքն տղուն և աղջկան ծնողքը տեղ
մը գալով կ'ոկտին իրենց մէջ նշանտուու-
թեան խօսքը ընել, երկու կողմն ալ
հաճելէն ետքը՝ Քահանայ մը կանչելով.
աղջկան մայրը նոյն Քահանային ձեռօք
շաքար կ'ուղարկէ իւր փեսացուին տու-
նը, և այսպէս նշանտուութեան արա-
րոգութիւնը կատարուած կ'ըլլայ, որ՝
մեծ ապօրինաւորութիւն մ'է Աղջիկը
դպրոցի մէջ գեռ ընթերցանութեան և
ուսման ճաշակը չ'առած՝ դպրոցէն կը-
հանեն և տասը տասներկու տարեկան
հասակին մէջ կը կարդեն. Պատկի խոր-
հուրդը կիւրակէ օր ժամը ութի առեն-
ները կը կատարուի Եկեղեց ոյ մէջ ա-
ռանց Սուրբ Պատարագ մասուցանելու
հարցուցի ասոնց պատճառը և պատա-
խանեցին, թէ որ աղջիկ մը որքան փո-
քը ամուսնանայ, այնքան աչքը գոյ-
կը մնայ. դարձեալ հարցուցի առանց

Ա. Պատարագ մատուցանելու Պատկի խօր-
հուրդ կատարելնուն պատճառը, ասոր ալ
պատասխանեցին թէ՝ «Մեր կողակից-
ները ծանր զգեստուք և ոսկիներով կը-
դարդարուին և հարսնացուն հետեւնին
առած՝ բազմութեամբ կ'երթան փեսա-
յացուին տունը, և ըստ սովորութեան
հոն աղջիկ մը ուտել և խմելէն ետքը՝
հանդերձ Քահանայիւր և խուռն բազ-
մութեամբ, Եկեղեցի կը դիմեն, հե-
տեւաբար Ա. Պատարագ մատուցանե-
լու ժամանակ չմնար», յիշեալ զարդար-
ուած կանայք ալ ենէ կը կոչուին ե-
ղեր, այն ատեն տեղեկացայ որ սոյն
էնէ կոչուած կանանց մարմնաւոր զար-
դաբանքն է եղեր պատճառ, առանց
Ա. Պատարագի՝ Պատկի Ա. խորհուրդ
կատարիլը:

Տաճիկք հինգ հազար չորս հարիւր
տան չափ կելլին, ցիր և ցան դիրք մը
ունին, և համեմատական հաշուով քառ-
նը եօթը հազորի կը համնի իրենց թիւը
Տաճկաց տուները դաշտին մէջ ընդաբ-

ձակ տեղեր շինուած ըլլալով անդորր
և օդասուն են . սակայն Հայոց տունե-
րը ընդհանրապէս անոնց ետին Եթոան
մէջ իրարու վրայ դիզուած ըլլալով մեծ
նեղութիւն կը պատճառեն Հայոց , որք
թէ և կուզեն այս անտանելի նեղութե-
նէն ազատիլ և ընդարձակ տեղերու մէջ
շինել իրենց տուները , բայց տաճիկը
թոյլուութիւն չեն ըներ . որպէս զի
Հայք ստիպուին իրենց տուները ծախու-
անել քառապատիկ զնով , ինչպէս որ
սոյն իրողութենէն ալ մասամբ մը կը-
հասկցուի : Տաճիկը Հայոց հետ փերջին
աստիճան թշնամութեամբ և վատու-
թեամբ կը վարուին , զանոնք (կեավուր)
քեօրէյի և քէֆէրէն կ'անուանեն , որ
ըսել է հաւատքը ուրացող , ամեն ատեն
Հաւատոյ և կրօնից գէմնսխատինքներ
և հայհոյութիւններ կ'ընեն . Երբ փողոցէն
Հայ ննջեցեալմը անցնելու ըլլայ , կ'սկը-
սին քար նետել ննջեցելյն և ժողովը-
գոց , անոնց ետևէն ալ (պէրէքէթի օլա)
կը պառան : Հայոց Քահանայք՝ Երբ

փողոցէն անցնելով տեղ մը երթալու ըլ-
լան , անոնց քար նետեթով՝ տեսակ տե-
սակ անվայել խօսքերով կը նախատեն
զանոնք : Դպրոցի աշակերտք , տղայք և
աղջկոնք դպրոց գացած եկած ատեն .
Նին՝ ահուգովով կը լցուին յերեսաց
բռնութեան և անառակութեան Տաճիկ
տղայոց : Ասոնք Հարց և Խօճայից հրա-
մանաւ ձեռքերնին մէյմէկ իփայտ առած՝
խումբ խումբ Հայոց թաղերուն մէջ կը
պտըտին , կը պուան , խաղեր կը կանչեն
և իրենց հանդիպող ո' և իցէ Ազգային
տնհատ մը , այր կամ կին տեսակ տե-
սակ լրբենի և անպարկեշտ խօսքերով
կը նախատեն և կը քարկոծեն , այս պատ-
ճառաւ խեղճ Հայ կանայք ջուր առնե-
լու համար աղբերց առջե հազիւ հազ
կը մատենան : Այլազգիք Հայոց գլխուն
թափած այսչափ չարիքներէն չկշտանա-
լով՝ ամէն տարի Զատկի առաւոտ կըակ
վառելու համար՝ հինգ տասն օր յառաջ
գաղտնի կամ յայտնի Հայոց տուները
մտնելով ինչ որ տեսնեն փայտ , խըսիր ևն

յափշտակելով կ'երթան և տեղ
մը կը պահեն . Զատկի առաւօտ կանուխ
՚ի նախատինս Քրիստոնէական Կրօնից
կրակ վառելով տեղ տեղ՝ Ազգութեան
և Կրօնքի գէմ ալ տեսակ տեսակ նա-
խատանաց և հայհոյանաց խօսքեր կ'ը-
նեն . այն կրակին փայտերն ալ Հայոց
ըլլալու պայմանաւ պիտի վառեն , որով
զիբենք « Խէրու տէր » մը եղած կը սե-
պեն . այրելի նիւթերը եթէ իրենք ի-
րենցմէ պատրաստին , գրեթէ իրենց օ-
րինաց գէմ եղածի մը պէս կը համարին .
բաց աստի ազգի բռնութիւննե-
րավ կը հարստահարեն զչայս , որք մըր-
ջիւնի մը չեն երեխը Տաճկաց առջեւ :

Տաճկաց այն տմարդի և բռնական
ընթացքը զվաւորաբար Տեղոյն Միւ-
թէստրորֆին անհոգութենէն . պատ-
ճառածէ , որ կը տեսնէ ամէն տտեն ա-
նոնց զործած չարքը , կ'իմանայ և բռ-
լորովին անփայմ կրլայ աննց վախճան
մը տալու , պէտք եղած միջոցով ըստ օ-
րինի Տեղութեան . այն ցաւակի կէտին

վրայ կը հրաւիրեմ Ազգային Պատրի-
արքարանի ուշադրութիւնը :

Տաճիկը այն աստիճան մոլի և տը-
գիտութեան մէջ ընկզմած են , որ նոյն
իսկ Հայրական և ընկերական պարտառ-
ութիւնները չեն զիտեր , և թոյլ տուած
են իրենց զւակաց աւազակաբար թա-
փառիլ փակցներն ու շուկայները խումբ
խումբ , և անսնց պատճառած այսքան
չարեաց վրայ ալ պարծանօք կ'ուրախա-
նան , աղփազորմ վիճակ ողորմելի Ազ-
գութեան :

Գարահիմարի Տաճկաց և Հայոց
տուններուն մեծ մասը տձև և վրանին
հողով ծածկ ւած է . նոր սկսեր են կը զ-
մինդրով գեղեցիկ նորածև տներ շնել .
Քաղաքին դ ինուոր քերն է ամիսն ,
խաչխաչ , պօյտ , բուրդ , ցորեան , գա-
րի և թիֆտիկ , տաճիկը առ հասարակ
հողագործութեան իր պարապն , մեծաւ
մասամբ աղբատ են և հարաստք սակա-
ւաթիւ . Տնելի հօնուքը չունին մամա-
ւոր ովաստութիւնն մը , առհասարակ անոր ~

բավարարիք կը հադնին , ոտքերնին գետին փապուն , սմանք ալ բօթին հագած , գլուխնին մէյմէկ ճերմակ սաւան առած՝ այնպէս փողոց կ'ելնեն : Գարահիսարի մէջ կայ կառավորութեան գուռ մը ընդարձակ , ուր ՄիւթէսարրբՓ պէյը կը բնակի իւր զինուորներովը . կայ Ռիւշտիէ անուամբ արքունի դպրոց մը՝ յետագէմ փիճակի մէջ , որուն քաղը է հեռագրատունը , և քառասունի չափ ուրիշ դասարաններ (Ֆերէէ) , և բաւական ընդարձակ մաքսատուն մը . վաթսունի չափ Մզկիթ , տասը պանդոկ , վեց բազանիք և երկու հազար հինգ հարիւրի չափ խանութ պարունակող մեծ շուկայ մը , որուն մէջն է քարուկիր պէտէստէնն ալամէն չաբաթ օր մեծ տօնավաճառ կ'ըլլայ հոս , ուր ՄիւթէսարրբՓի իշխանութեան տակ գտնուող առ հասարակ եօթսնասուն և երկու զիւղէն ալ անթիւ բազմութեամբ կը դիմեն հոն առեւտուր ընելու . Գարահիսարի մէջ կը գտնուին ազգի ազգի արտեստաւորք , ինչպէս ,

ոսկերիչ , ընդեղէն ծախող , անտառքօծ , ձուլիչ , երկաթագործ թիթեղնագործ , ներկարար , սափրիչ , կօշկակար , դարբին , զանթարճի , քէչէճի , սէմէրճի , հէլվաճի , համուագործ , սանձագործ , խոհարար , զինեպան , գերձակ , վերմակագործ , հացագործ , մութափ , թիւթէնքճի ևն . սոյն արուեստաւորաց մեծագոյն մասը Հայոց ազգէն է , այլև վաճառականութեան մեծ մասն ալ Հայոց ձեռքն է . Գարահիսարի ջուրն ալ առատ է և մէջը շատ ազդիւրներ կան . սակայն գրիթէ բոլորովին տաճիկները բռնութեամբ իրենց սեպհականած ըլլանուն՝ Հայք քիչնեղութիւն չեն կըեր ջրոյ պատճառաւ ալ :

Հոս արժան կը համարիմ Գարահիսարի թէ՛ Հայ և թէ՛ Տաճիկ երեւելեաց անոնները նշանակել 'ի ծանօթութիւն սիրելի ընթերցողաց :

(74)

Մոլլա զատէ հաճի Հալէթ Պէջ
Մոլլա զատէ Խայրի Պէջ :

Ասոնց նման ուրիշ շատ անձինք ալ
կը գտնուին, որոնք մեծ ազդեցութեան
տէր ըլլալավ՝ գրեթէ՛ բորը քաղաքը ի-
րենց իշխանութեամբը կը կառալարեն:

Գարահիսարի Տաճկաց (Թէքքէնե-
րուն և եաթըքներուն) վրայով ալ կ'ու շ-
զեմ փոքրիկ տեղեկութիւն մը տալ:

Առաջին՝ կայ (Մէվլահանէ) անուամբ
(Թէքքէ) մը և ունի իւր մէջ պաշտօնեայ
քսան (Տէվրիշ), որոց գլխաւորը՝ (Մոլլա
Հիւնեարի) ցեղէն յառաջ եկած (Դէմալ
էֆէնտի անուամբ (Եջիս) մի է . որ կը
կառավարէ և կ'իշխնէ ամենուն . սոյն
(Թէքքէն) բազմաթիւ սենեակներէ բազ-
կացեալ շէնք մը ունի . բակին մէջ կայ
ցնցուղմը և մէկ դուռ փողոցի, զրսի
պատերը յդկեալ քարերով շինուած է .
(Թէքքէին) մէջ կայ բաւական մեծու-
թեամբ մզկիթ մը, որուն մէջ ձախ կող-
մը տասնեռութ (Թիւրալէ) կայ ծանրագին
զգեստներով ծածկուած և տեսակ տե-

ԵՐԵՒԵԼԻՔ ՀԱՅՈՑ

ԱՆԳԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Մ. Յովհաննէս	աղա Շարլեան :
Մ. Ստհակ	" Մ. Մուրատեան :
Մ. Կարապէտ	" Մ. Յակոբեան :
Մ. Գէորգ	" Թոփիալեան :
Մ. Յակոբ	" Գալրւստեան :
Մ. Գէորգ	" Ճօկունեան :
Մ. Առաքել	" Վարպետեան :
Մ. Ստեփան	" Մաշիկեան :
Մ. Յակոբ	" Ս. բագեան :
Մ. Ստեփան	" Ներսէսեան :

ԵՐԵՒԵԼԻՔ ՏՈ.ՃԿՈ.Ց

Մոլլա զատէ Շէյխ Մուհամմէտ	
Նուրի փաշա	
Թուրունճ զատէ հաճի Թէվֆիդ Պէջ	
Խէնէլի զատէ	" Էօմէր աղա
Թուրունճ զատէ	Պալթիյար Պէջ
Հաճի Պաղը զատէ	" Մէհէմմէտ Պէջ
Խէվաճէ զատէ	Մէհէմմէտ էֆ.

(72)

սակ մեծ դլխանցներով զարդարուած .
ասոնց առաջնոյն մէջ կը պառկի եղեք
(Սուլթան տիւլմնի) անուանեալ անձը , և
միւսները իր զաւակներն ու թոռներն
են եղեր , որոնք չորս հարիւր տարիէ
ի վեր է որ հօս կը կենան . ոյն (թէք-
քէին) մէջ խնամօք և զգուշութեամբ կը
պահուին դեռ (Սուլթան Տիվլոնիի) մէկ
դրօշոկը , մէկ երկաթեայ թուրք , եր-
կախեայ ոտքի ամանը , կաշեայ տրեխը ,
և մէկ զյու երկախեայ ասպանդակը՝
ըստ վկայութեան (Տէվրիշաց) . իսկ (Տէվ-
րիշը) Հայոց հետ շատ սիրով կը վար-
ուին , երբեմն երբեմն առանց խորու-
թեան Հայոց Եկեղեցին երթալով կ'ա-
զօթեն հռն ամենայն շերմեռանդու-
թեամբ և կը վերադառնան իրհնց տեղը ,
ունին իրենց մէջ հաստատուն կարգ և
կանոն , ոէր և միութիւն . և առ այս՝
մարդավարութիւն , քաղցրութիւն . ե-
րանի՛ թէ Գարաճիսարի Տաճիկը առնց
օրինակին հեակէին .

Երկրորդ (Թէք.քէն) կը կոչուի (Միւր-

(73)

տիւմիւք Սուլթան թէք.քէսի) :
Երբորդը՝ Խորօզ տէտէ ”
Զորբորդը՝ Քէսիք պաշ Սուլթան ”
Հինդերորդը՝ Տէվէ տէտէ ”
Վեցերորդը կը կոչուի (Գարաճն ա-
նա Սուլթան թէք.քէսի) , որոյ համար ա-
ւանդութեամբ կը պատմեն թէ Գարա-
ճիսարի ջուրը դրափ կողմերէն յիշեալ
(Սուլթանը) բերել տուած ըլլայ :

Գարաճիսարէն մէկ ժամ հեռա-
ւորութեամբ՝ անոր Արևելեան հարա-
ւային կողմը գիրքը դաշտային և պատ-
ուական պարտէջներով ու կանաչեղէն-
ներով զարդարուած (Տէքէր) անուամբ
տաճկարնակ զիւզը կայ , որ քառասուն
տանէ կը բաղկանայ . ասոր մէջ Յունաց
կայսրութեան ժամանակէ մնացած շատ
մը հնութիւններ և քարէ փորուած խա-
չեր կան . ոյն հնութեանց վրայ թէպէտ
տեղ տեղ յունական գրով յիշատակա-
րաններ կան , բայց տեղոյն տաճիկնե-
րը մեզի պէտք չունի ըսելով եղած
ըլլանուն չկարողացանք իմանալ անոնց

իմաստը . շատ հաւանական է որ Պօղոս
Առաքելոյն քարոզած Դերբէ քազաքն
եղած ըլլայ սոյն զիւզը , որ Գործք
Առաքելոցի մէջ կը յիշատակուի . ինչպէս
նաև Գարահիսարի Հայ ծերանիներն
ալ վկայեցին աւանդութեամբ որ յա-
ռաջ Դէրբէ կը կոչուի նզեր , բայց եր-
թալով աղաւազեր և Ցէրէր կոչեր են ,
որպէս և այժմ :

Գարահիսարին երկու ժամ հեռա-
ւորութեամբ՝ անոր Արեմուեան հարու-
ւային կողմը բարձր ըլլոյ մը ստորոտ
գերքը դաշտային և պատուական պար-
տէզներով ու ծառատունիերով զար-
դարուած Գալայ ճըդ անուամբ տաճկա-
բնակ դիւզ մ'ալ կայ , որ նոյնպէս քա-
ռասուն տունէ կը բազկանայ , օդը մա-
քուր և ջուրը առողջարար է , և գեղե-
ցիկ առօսրան մը ունի . ըլլոյն զազա-
թը 'ի հնուց մնացած քարայր մը կայ քա-
ռական մեծութեամբ , որուն մէջ խորան
մը և պատերուն վրայ քարէ փորուած
խաշեր կը կենան գեռ . ուստի Գարա-

հիսարի Աղդայինք՝ ամառնային եղա-
նակ իրենց հետ Քահանայ առնելով
հոն ուխտի կ'երթան և Ա . Պատարագ
մատուցանել կուտան . օդոյն և ջրոյն
գեղեցկութեանն համար՝ վրաններով մէկ
քանի շաբաթ հան անցունելին ետքը՝
կը վերադառնան 'ի քաղաք :

Գարահիսարի Արեմուեան կողմը՝
վեց ժամ հեռաւորութեամբ՝ ճանապար-
հին վրայ բարձր և ընդարձակ դիրքով
քարայրի մը համակապեցայ , որուն Արե-
ւելեան կողմի ճակատը ճարտար յօրին-
ուածքով քարէ կամար մը կայ և մէջտե-
զէն փռքրիկ դուռ մը ունի . ուրկէ հա-
զիւ թէ մէկ մօրդ մը կրնայ մանել . իս-
կոյն ներս մտայ , դիտեցի որ երեսուն
հոգւոյ չափ պարսմակող քարէ փորուած
սենեակ մ'էր . առաստազը զմբէթաձե-
յօրինեալ . և Արեւելեան չարաւային և
Հիւսիսային կողմերն ալ քարէ փորուած
գեղեցիկ մէլմէկ աւազաններ կային .
թէպէտ թուանշան չունէր , սակայն շատ
հաւանական կը թուի որ Յաւնաց կայս-

ըութեան ատենէ մեացած ըլլայ :
 Գարահիսարէն մէկ քանի ժամ հեռ
 ռաւորութեամբ հանքային տաք ջրոյ
 աղբիւրներ կան աԴազլ կեօլ, իօմէր
 և կէճէք անոններով. ասոնց ջուրը
 շատ առողջարար և օդակար ըլլալուն
 այլ այլ ախտացեալք և ցաւադար մար-
 գիկ հոն կ'երթան և կը դարձանուին .
 Դարձեալ քաղաքին Արևմտեան կողմը
 մէկ երկու ժամ հեռաւորութեամբ քա-
 զաքացոց գեղեցիկ այզինելն ըլլալով՝
 անոնց մէջ մասնաւորապէս ամարանացներ
 շինուած են, որ ամսանային եղանակ
 զուարձութեան և օդափախութեան հա-
 մար՝ երբեմն երբեմն կուգան հոն կը
 բնակին . Քաղաքին Արևելեան կողմը
 իբր կէս ժամը հեռաւորութեամբ կայ
 Ագար անուն մշտահոս գետակ մը, որոյ
 մէջ պատռական քաղցրահամ ձկներ
 կան . և քաղաքի Ազգայնոց տղքատ մա-
 սը սոյն գետակին մէջ ձկնորսութիւն ը-
 նելով կը ճարէ իւր օրապահիկը :

Գարահիսարի Հայ և Տաճիկ բնա-

դիչք առ հասարակ պղոփկները մեծե-
 րուն ՚ի պատիւ իրենց մեծութեան էֆէ*
 կը կանչեն :

Գարահիսար իւր շրջակայներովը
 հանդերձ տարեկան 90 հազար քէսէ
 ստակ կը ճգեն այն տեղ, գտնուող Պանք
 Օթոմանի մէջ, որ Կ. Պօլսոյ մէջ գանուող
 Պանքային մէկ ճիւղն է :

Ա. Հաւասիկ Գաղատիոյ Տեղեկադիրս
 ալ . որոն մէջ թէ՛ Հայոց, թէ՛ Տաճ-
 կաց և թէ՛ Յունաց ունեցած Ազգ . սո-
 վորութիւնները, և իրարու հետ ունեցած
 վարմունքները նկարագրած եմ, պարտք
 կը համարիմ սա միայն ըսել, որ մեր
 Ազգին և մեր անտարբերութեամբը Գա-
 ղատիոյ նման ընդարձակ թեմի մը մէջ
 մնջ կորուստներ ունեցած եմք և գեռ
 կունենամք . փորձառութեամբ կ'ըսեմ որ
 գաւառաց մէջ մեր աղգայինք խիստ
 թշուառ վիճակի մէջ են և թէ՛ մեր այս
 բրած առ ժամանակեայ այցելութիւնը
 օգուտ մը չունի :

*Էֆէ բառը էֆէնտիմէն կրճատեալ է :

(78)

Ա. յսպիսի ընդարձակ գաւառներ
բանիքուն և ազգասէց հովիւներու կը
կարօտին, և .քիչ մ'ալ յառաջ երթալով
կ'ըսեմ որ պէտք է տոյն թեմին մէջ զո-
նէ 4—5 անճնուեց հովիւներ գտնուին
որպէս զի թէ՛ դպրոցաց թէ՛ Ա.զգ . յա-
ռաջադիմութեան և թէ՛ բարոյականու-
թեան հոդ տանին այսպէս ընելով, պի-
տի կարողանամք Հայաստանեայց Եկե-
ղեցւոյ գրիէն բաժանւող զաւակումք,
դարձեալ 'ի մի յօդել և Եկեղեցւոյ զիր-
կը վերադարձնել:

Ա. յս է իմ միակ իղձս և բաղձանքս:

Վերջ



ՎԻՃԱԿԱՑՈՅՑ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԻՆ ԳԱՂԱՏԵՈՅՑ
ՕՐՈՆՔ ԶՈՐԾ ԿՈՒՑԱԿՈԼԾԵՔԵՈՅՑ ՆԵՐՔԵԽ ԿԲ ՊՐԻ ՇԱԿՈՒՒՆ

Թիւ	Անուանը Տեղաց	Տուն	Մութասրպ- ֆութիւն	Ելիչ	Կուսակալու- թիւն Գաղատից	Ժամ	Քաղաք	Անուանք Տեղաց	Մինչ	Կուսակալու- թիւն Գաղատամունի	Ժամ	Անուանք Տեղաց	Ելիչ	Կուսակալու- թիւն Գրաւայու- ներից	Ժամ	Անուանք Տեղաց	Ելիչ	Կուսակալու- թիւն Գրաւայու- ներից	Ժամ	Առաջնորդութեան աւելի մօտակաց թերեւլ	
1	Գագառիկէն	440				6	Գաղատիկէն		"	36	Գաղատիցէն		"	56	Գագառիցէն		Ա. Գ. Գարահիսարէն	50	Ա. Ջիօն-Գարահիսարէն մինչև զըստա	45	
2	Ասանողէն	400				24	Սարնողէն		"	42	Ասանողէն		"	62	Ասանողէն		"	40			
3	Արդիշտարէն	800				30	Արդիշտարէն		"	64	Արդիշտարէն		"	40	Արդիշտարէն		"	20			
4	Նալլը խանէն	450								94	Նալլը խանէն		"	86	Նալլը խանէն		"	38	Նալլը խանէն		Ա. Ա. Խովութանէն Արկան 28
1	Գոնեսոյէն	170				56	Գոնեսոյէն		"	92	Գոնեսոյէն		"		Գոնեսոյէն		"	42			
2	Գարամանէն	200				58	Գարամանէն		"	30	Գարամանէն		"	46	Գարամանէն		"	60			
3	Աղէշիրէն	350				41	Աղէշիրէն		"	73	Աղէշիրէն		"	42	Աղէշիրէն		"	18			
4	Աղարթայէն	200				68	Աղարթայէն		"	100	Աղարթայէն		"	90	Աղարթայէն		"	27			
5	Պարարէն	200				88	Պարարէն		"	120	Պարարէն		"	96	Պարարէն		"	28			
6	Էլմալլէն	200				107	Էլմալլէն		"	130	Էլմալլէն		"	71	Էլմալլէն		"	47			
7	Ատալիսէն	045				125	Ատալիսէն		"	142	Ատալիսէն		"	90	Ատալիսէն		"	54	, որ Հարաւային Արևելեան կողմ և Ալջեր- բական ժողու եղերքն է :		
1	Զանկըրիէն	60				18	Զանկըրիէն		"	48	Զանկըրիէն		"	74	Զանկըրիէն		"	66			
2	Գալոյնըղէն	200				12	Գալոյնըղէն		"	30	Գալոյնըղէն		"	68	Գալոյնըղէն		"	60			
3	Պօլոյէն	200				48	Պօլոյէն		"	62	Պօլոյէն		"	118	Պօլոյէն		"	56			
4	Տիւկըկէն	50				66	Տիւկըկէն		"	102	Տիւկըկէն		"	122	Տիւկըկէն		"	74			
5	Պարթէնէն	40				78	Պարթէնէն		"	144	Պարթէնէն		"	124	Պարթէնէն		"	92	, որ Հարաւային Հիւտիսային կողմ Ակ ժողու- եղերքը կիյայ :		
1	Ա. Ջիօն Գարա- հիսարէն	1000				50	Ա. Ջիօն Գարա- հիսարէն		"	86	Ա. Ջիօն Գարա- հիսարէն		"	40							
2	Ուշաքէն	0080				73	Ուշաքէն		"	109	Ուշաքէն		"	14	Ուշաքէն		"	20			

Հայաստանի Ազգային գրադարան



NL0431278

21520